


“Droschak”

ORGANE

de la Fédération

Révolut. Arménienne.



Adresse :
R. daction du "Droschak"
A. R. (Suisse)
GENEVE
BIBLIOTHÈQUE

“ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳԱՂՆԱԿՑՈՒԹԵԱՆ” ՕՐԳԱՆ

ՅԱԿՈՒ ԴԱՐԱԿԵՑՁԵԱՆ

(ՁԱՒԵՆ)

Անհուն կսկիծով կուգանք յայտնել սիրելի ընկերոջ մը հերոսական մահը:
Օգոստոս 12/24-ի առտուն, ժամը 9-ին, մատուցեան մը շնորհիւ իր տան մէջ պաշարելով՝ Ջաւէն
չուզեց անձնատուր ըլլալ. կրակ ըրաւ ոստիկաններուն վրայ և իր վերջին գնդակով՝ վերջ տաւ իր մա-
տաղ կեանքին:
Յեղափոխութիւնը Ջաւէնի անձին մէջ շիտակ գործիչ մը կորսնցուց, բայց անոր հերոսական մահը
նոր ապացոյց մըն ալ բերաւ յեղափոխական իդէալի անայլայլ վեհութեանը:

Կ. ԳՈՒՄԻ ԿԵՂՈՆԱԿԱՆ ԿՕՄԻՏԵ

ԱՍՏԻԱԾ, ՓԷԳԱՅԻՆՆԵՐՆ ԵԿԱՆ

«Յոյց տանք մեր հասարակութեան թերահաւատ մասին, որ ընդունակ ենք յեղափոխական— թէեւ անհաւասար— կոխ ը յաշողութեամբ առաջ տանելու. ցոյց տանք ամբողջ աշխարհին, որ հայն էլ դիտէ կուսակազմութեան համար:»

Հրամանատար-ընկերոջ կողմէն իմանաորի հերոսներուն ուղղաձ քաջալերական խօսքին վերջին բառերն էին ասոնքը:

Բանի՞ հոգի պիտի խորհին արդեօք պահ մը կանգ առնել այդ պարբերութեան վրայ, որ կսկծոտ կշտամբանք մը եւ համակերպող դառնութիւն մը կըսքողէ իր մէջ:

Մահը դրկել դիմողներուն՝ անոնց, որ նւիրական բոց մը սրտերնուն մէջ, անգին էակներ երեսի վրայ թողած, միտքերնին խցած յիշատակներու առջեւ՝ Ենձանօթին դիրկը անխնով կ'երթան նետել, անոնց է որ կուղուին այս խօսքերը:

Հազի՛ւ երգեք պատմութեան մէջ այդքան ծանր գո՛ւ մը պահալեւեցաւ յեղափոխականէն: Յոյն, իտալացի յեղափոխականը մահւան հետ իր մաքառումներուն մէջ, աչքը ետին չէր. գիտէր, թէ ամբողջ ժողովուրդի մը հոգին հարուստն ու աղքատը, գիտունն ու ուսմիկը, մէկ սիրտ եղած անձկութեամբ կը հետեւի իր զաւկի աստղին. դիտէր, թէ յաղթական՝ անոր գրկին ու համարյոյններուն մէջ պիտի մտնար իր բոլոր զրկանքները, թէ անշունչ՝ իր գէմքին վրայ պիտի զգար անոր աղի-աղի արցունքներուն կաթ կթ իրը:

Հայ յեղափոխականին միայն վիճակած է իր մահւան պրկումներուն մէջ ո՛չ միայն պաշտած զաղափարին իրագործումը յանձնել Ապագային, այլ դե՛ռ իր մահւանն ալ արդարացումը անկէ յուսալ:

«Իրաւունքը սրի ծայրն է» ըսած էին ձիջդ էր. եւ հայ յեղափոխականը սուր վերջնել քայտեց՝ այդ իրաւունքն

ունենալու համար: Բայց հայ հարուստը ոչ միայն չգրաւ այդ սուրը իր գիւղացի եղբոր ձեռքը, հայրենի տունը պաշտպանելու, այլ նոր շղթաներ կոփեց՝ քսակն ալ բանալով՝ Համիդին՝ հայկական դատը ջախջախելու համար . . .

Ազատ երկիր կծկող պարոններ ուրիշ ճամբայ գտան. փլիստիաներու ծակ քղանցքները փնտռեցին՝ «Աչքէ հեռու, սրտէ հեռու» մնալու համար Հայրենիքի թշուառութենէն, որ չոր տեսութիւններու չէ կարօտ, այլ անմիջական դարմանի Ես-ի պաշտումին անաղնապէս ցաւաղին այդ վայրկեանն էր. մեր պատմութեան ամենէն տխուր էջերէն մէկը, երբ կրցողը կը փախչէր ցաւերու աշխարհէն, իբրեւ Սողոմէ մը, ուր ո՛չ մէկը ետին կը դառնար՝ քալ անալու վախէն . . .

Հո՞ր է որ երեւան կուգայ հայ յեղափոխականը իր ամբողջ մեծութեանը մէջ: Բաղէչի մէջ դատաւոր մըն է ան, որ շանթահար կ'ընէ ժողովուրդի կեղծքիչները: Պօլիս՝ աներ՝ Լոյթ ոգի մըն է սպառնագին, որ անիւտով կ'երթար, երէկ, օդը ցնդեցնելու Բ. Դուռը, — ո՛վ գիտէ, դեռ ինչե՛ր վերապահելով վաղւան . . .

Վասպուրականի մէջ Ֆէդայի է անոր անունը, որ կրկին երեւան կուգայ, բայց ոչ իր տկար ուժերով եւ պաշտպանողական տակտիկով, այլ իբրեւ կազմակերպւած ուժ մը՝ բաց դաշտին մէջ կոխ մղելու: Արաբօներու, Ժիրայրներու եւ Յունօներու խուճիկը չեն ալ՝ անհատական, կոյր վրէժի սեւեռուն զաղափարով: Խնամաորի դաշտը երկա՛ր դարերէ հտք առաջին անգամ կը տեսնէ կազմակերպւած հայ զօրագունդ մը, որ կ'երթայ պատժելու վայրենի ցեղ մը եւ անոր արիւնկալ պետը կու՛փի այդ թագաւորութեան մէջ:

Հայ յեղափոխականն զգաց, որ ա՛լ ժամանակն էր հաւատք ներշնչել ժողովուրդին իր սեփական ուժի մասին, այն հաւատքներէն մէկը, որ լեռներ կը շարժեն:

Եւ կատարեց իր այդ պարտքը ամենէն փայլուն կերպով. ամբողջ աշխրաթ մը անհետացաւ այդ արիւնոտ լեռներէն: Մազրիկոց ոչնչացումը, Ֆէդայիներու աննշան վնասով

յանկարծակի անհետացումը այնպիսի խոշոր իրողութիւն-
ներ են, որ չեն մոռցւիր ջիւրգի կեանքին մէջ: Իրերդը սու-
կումով պիտի ցուցնէ Շարաֆի վրամնեբուն երբեմնի տեղը:

«Իրերդին դաս մը պէտք էր. առաւ այդ գասը, եւ չպի-
տէ մոռնալ: Դիտէ հիմա, որ կայ վրէժխնդիր անխոցելի է-
պէս մը: Իր ջարեբուն տակէն կ'ելլէ յանկարծ սատանի պէս
եւ կամ դիւերան մութին մէջ կը տնկւի առջեւդ. իր հրա-
ցանքը չ'երեւիր յաճախ, բայց «իր գնգակը կը գտնէ» ջիւրդը:

«Իրերդեբուն անզուսպ ըլլալուն կարծիքը ջուրն ինկած
է»), ըսաւ անգլիական հրեպատոսը Վան մտած ֆէդայինե-
րուն. թո՛ղ լանն մերինները եւ խորհին. Հայ յեղափոխու-
թիւնը կատարեց իր պարտքը. Եւրոպան գիտցաւ, որ հայն
ալ գիտէ կուրի հայրենիքի համար եւ «պատիւ» գոչեց
այդ «պատերազմասէր» ժողովուրդին:

Իսկ հայր. հաւատաց, որ իր գաւկնեբուն երակին մէջ
սառած չէ գեռ այն արիւնը, հոգիին մէջ մարած չէ անկա-
խութեան այն հուրը, որոնց շնորհիւ միայն տէր եղաւ իր
պատմական հայրենիքին: Հաւատաց, թէ անսասան կամքը,
խնկը եւ անձնութեանը հրաշքներ կրնան գործել:

Յուշ. Չեւը պատմական մեծ օր մը կը մնայ օգ. 14-ին հետ:
Այն առտուն, միջնադին, երբ Արշաւախումբը ինան-
տորի դաշտին մէջ թշնամին պաշարած՝ փողի ձայնին կը
սպասէր՝ կրակը տեղալու — սոսկումի սուր ճիչ մը ջիւրդ
կնու մը կը ճնջն փրթած՝ սաւառնեցաւ օդին մէջ:

— Աստուած, ֆէդայիններն եկան:

Թշնամիի հողեկան վիճակը եւ նոր սկսող շրջան մը կը
յատկանչէր այդ աղաղակը: Հայութեան թշնամի ոգին էր,
որ իր պարտութեան ողբը կը կարդար:

Այն օրը նոր իրաւունք մը ստացած էինք մեր լեռնե-
րուն վրան, որովհետեւ նոր վախ մը ձգած էինք հոն:

Թո՛ղ չմոռցւի ուրեմն այդ աղաղակը թո՛ղ անոր արձա-
գանքը վազէ Կորդուքէն մինչեւ Սաղտիք, Տաւրոսէն՝ Մա-
սիս, թո՛ղ մահան սարսուռը փչէ թշնամիին իր դիւա-
կան ձայնով:

«Աստուած, ֆէդայիններն եկան . . . »

Յ Է Դ Ա Յ Ի Ն Ե Ր Ի
Ա Ր Ի Ի Ն Ա Ն Ե Ղ Ճ Ա Կ Ա Տ Ա Ս Ա Ր Տ Ը
Խ Ա Ն Ա Ս Ո Ր Ի Լ Ե Ռ Ն Ա Գ Ա Շ Տ Ո Ւ Մ

ԿՈՒԻՑ ԱՌԱՋ

Յուլիս 21-ն է արդէն:
Արշաւախումբը կազմ ու պատրաստ է:
Տեղ հասաւ վերջապէս «Լրտեսող» ջոկատը, որ դը-
նացել էր Շանապարհները և թշնամու դիրքն ուսում-
նասիրեբուն: Բանակը տենդային անհամբերութեամբ
սպասում է առաջ խաղալու հրամանին . . .

Մտտնում է այդ ժամը: Ֆէդայինները հրաւիրում
են զինուորի հանդիսաւոր երգումը տալու: Երգման վայ-
րում — հէնց որ հաւաքուում են ամէնքը — նշան է
տրուում բարձրացնել Գաշնակցութեան փառահեղ դրօ-
շակը, որ կտակն էր վաղամեռիկ մի ընկերուհու՝ ող-

բացեալ ՄԱՐՕՅԻ: Գրօշակի հանդիսաւոր վերելքը է-
լէկտրացնում է բոլոր ներկայ երգողներին: Աստուծի
օգևորութեան մի աղաղակ է դուրս պրծնում կրօնքերից:
— «Կեցցէ Գաշնակցութիւնը, կեցցէ Յեղափոխութիւ-
նը, կեցցէ՛ խմբապետը . . . »

Առաջ է գալիս արշաւախումբի ֆէդայի-քահանան և,
համարումակի բացատրելով ֆէդայու կազմը՝ բարձրա-
ձայն կարգում է կօմիտէի խմբաբաժնի երգամագիրը, որ
հետեւեալ բովանդակութիւնն ունէր մօտաւորապէս

«Ես, Հայ Յեղափոխական Գաշնակցութեան Ֆէդայիս, ալստ
կամքով Գաշնակցութեան յաղթական դրօշակի տակ մտնելով
տալիս եմ՝ եմ այս կողմը Կուսակցութեանս միտ լնորնական
կողմէին:

Երբեւնի եմ Գաշնակցութեան յաղթական դրօշակի կողմը
եմ ընտրելը կրծմտող յեղափոխական սրով՝
Որ չեմ դաւաճանի ընկերս, չեմ դաւաճանի ղեկավարնս-
նիս, չեմ դաւաճանի Ֆլդայիս վեր կաշումն, չեմ դաւաճանի
Գաշնակցութեան դրօշակին . . . »

Մեկտրելի էր խորապէս չյուզուել ականատես լինե-
լով այդ վայրկենին՝ երբ ֆէդայինները ուրախութեան
արտասուքը աչքերում զրկում էին իրար, եղբայրական
սուրբ համարի մէջ յաւերժացնելու իրենց անուտ
երգումը:

— «Միտսին կուենք և միտսին մեռնենք!»

Երգման արարողութիւնը վերջանալուց յետոյ առաջ
է գալիս ընդհանուր հրամանատարը, որին ընդունում
ենք բուռն ծափահարութեամբ ու կեցցէներով: Սակայն
համեստ խմբապետը խնդրում է մեղ լռել: Խորին լու-
թեան մէջ լսում է իր բարձր, ազգու և յուզած ձայնը . . .

Երկար բացատրում է նա Մայր-Հայրենիքի ընդհա-
նուր թշնամութիւնը, նրա դարեւոր ցաւերն ու տառա-
պանքները, նրա արդի օրհասական կացութիւնը: Բա-
ցատրում է այն պատճառները, որոնք ստիպեցին Գաշ-
նակցութիւնը յերեւան գալ և անհաւասար կռիւ մղել
հայրենիքի թշնամիների դէմ: « և վերջապէս անցնում
է ներկայ գործի արշաւանքի անհրաժեշտութեանը և
նրա յաջող վախճանից ակնկալած օգուտներին: «Մե-
զանից է կախած յեղափոխական ընդհանուր գործի
յաջողութեան մէկ մասը, ասում է նա: Յոյց տանք մեր
հասարակութեան թերահաւատ մասին, որ մենք ըն-
դունակ ենք յեղափոխական — թէև անհաւասար —
կռիւը յաջողութեամբ մղելու, իսկ միւս կողմից ցոյց
տանք ամբողջ աշխարհին, որ հայն էլ գիտէ կուել
Հայրենիքի ազատութեան համար . . . »

Հրամանատարից յետոյ սկսում է խօսել նաև, — ար-
շաւանքի համար ջերմապէս աշխատողներից մէկը, — որ
իր հակիրճ և ոգևորիչ խօսքերով ընդհանուր համո-
կրանք է շարժում:

— «Տղերք, վերջացնում է նա, կիսանձն եղէք դէպի
տկարները. ոչ մի դէպքում ձեռ չտաք կանանց և ե-
րեխաներին: Իսկ տղամարդիկնե՛ք՝ անխնայ կտորեցէ՛ք:»
Խօսում է նաև ֆէդայի-բժիշկը, ֆէդայի-քահանան
և ուրիշներ. բոլորին էլ վարձատրում ենք անվերջ ծա-
փահարութիւններով և որոտաձայն կեցցէներով:

Գիշեր է
Ֆէդայինների բանակը, ոտի վրայ պատրաստ, սպասում
է հրամանի՝ արշաւանքն սկսելու:
Աչք եմ ասում որ շարտասուէր, սիրտ եմ ասում որ

չգրածէր տեսնելով նրա զինւորական փայլուն կազմն ու սարքը: Արշաւախումբը կազմում են հետեակ զօրքը և հեծելագունքը: Հետեակները բաժանւած են տասնեակների, յիսնեակների և հարիւրեակների. իսկ հեծելագունքը տասնեակներից է բաղկացած:

Ֆէդայիները իրենք են ընտրել անմիջական ղեկավարներին՝ տասնապետ, յիսնապետ և հարիւրապետ. իսկ սրանք էլ իրենց կողմից՝ ընդհանուր հրամանատարին և նրա օգնականին:

Պատերազմական խորհուրդը կազմում են ընդհանուր հրամանատարը, սրա օգնականը, հարիւրապետները և երեք կողմնակի անձեր: Այդ մարմինն է վերապահւած անհրաժեշտ պարագայում փոխել կուրի յատակագիծը, նորը կազմել, շարունակել կամ դադարեցնել կուրը:

Պատերազմական խորհուրդը հանդիսանում է ղեկավարող գերագույն մարմինը. լրագոր իրաւունքներով:

Ամբողջ բանակը զինւած է կատարելագործւած Մօսինի հրացաններով:

Ամէն մի ֆէդայի կրում է 3-4 հաս փամփուռտանոց 230-300 փամփուռտով, որոնց մի մասն էլ տեղաւորւած է մէջքին կապած սուպրակում: Բացի փամփուռտից տուպրակում դարսած է նաև ութ օրւայ ուտելու պաշար, կարեւոր գործիքներ, դռղեր, լինյաւանդ, լուցկի, ծխախոտ և այն ամէնը որ անհրաժեշտ է ֆէդայու համար: Քամակին կապած ունի և իր ջրասանը:



Ժամանակն է արդէն: Ընդհանուր հրամանատարը իր շուրջն է ժողովում բոլոր ղեկավարներին, բացատրում է կուրի ընդհանուր յատակագիծը, ձանապարհի վրայ ձեռք առնելու բոլոր զգուշութիւնները, որոշւած կարգախօսները (պարօշ), և զանազան հրահանգներ տալուց յետոյ արձակում է նրանց՝ արշաւանքն սկսելու...

Բանակն առաջ է խաղում օրինակելի զինւորական կարգապահութեամբ:

Բանակի առաջից և յետեւից 50-100 քայլ հեռաւորութեամբ գնում են աւազակահազ և վերջապահ զենդերը: Նրանց պարտականութիւնն է հսկել բանակի ապահովութեանը: Մի քանի հոգի զաւեելով այդ գնդերից պիտի հետևեն իրար 15-20 քայլ հեռաւորութեան վրայ և ամէն մի կապակածելի երևոյթի մասին արագօրէն բայց անշմարեղ կերպով իմաց պիտի տան գլուխաւոր ուժին:

Հենելագունքը պաշտպանում է բանակի լծիկունքը:

Յիսնեակների առաջին փողովում են նուազոյն գրոշակներ, իսկ ամբողջ արշաւախումբին իր վեհ ծալքերի տակ հովանաւորում է Մայր Դրօշակը՝ ներական ընծան՝ Ապառաժ Կոնիսէի: Քնքոյ մասներ դրա մի երեսում՝ ասեղնագործած են խորհրդանշաններ, իսկ միւս երեսի վրայ բանաստեղծի ծանօթ խօսքը. «Ահա՛ եղբայր, քեզ մի դրօշ որ իմ ձեռքով գործեցի...»

Մայր-դրօշի պաշտպանութիւնը յանձնւած է Գ. յիսնեակին:

Բանակը առաջ է սլանում մեղմիկ եղանակեղով պատերազմական մի երգ: Գիշերւայ խորին լուռութեան մէջ բանակի համաչափ քայլերը, ուղեւորի դիւթական ձայնը, գիւղական այգիների հեռաւոր արձագանգը, և այդ բոլորի հետ ֆէդայիների զգալի ոգևորութիւնը՝ հրաշալի մի ներգաշնակութիւն էին կազմում:

Հայրենի օջախից և սիրելիներից առմիշտ թերևս անջատւած և մահւան դիմող ֆէդային զոհւած չէ սակայն մի վերջին բայց անգին մխիթարութիւնից — ժողովրդի շերտ համակրութիւնը և արտասուած իր հրաժեշտը, որի արժէքը զինւորը միայն գիտէ...

Եւ հայ գիւղացին լիովին կատարեց իր այդ նւիրական պարտքը...

Բանակի կայան ընտրւած ամբողջ գիւղը մեծից մինչև փոքրը, ծեր ու երիտասարդ, կին ու աղջիկ, մինչև իսկ երեխաներ, բոլորն էլ անսահման խանդավառութեամբ ուղեկցում են բանակին՝ յաջողութիւն և բարի վերադարձ մաղթելու...

Յոգնութիւնը մոռցւած էր և նրանք անմէք յաղեկեցին թերևս... Եթէ չհնչէր հրաժեշտի ժամը, բանակը վաղուց արդէն հեռացած մարդաբնակ վայրերից՝ հասած էր լեռնային ձանապարհներին:

Յուզւած՝ արտասուած իր աչքերով կրկին և կրկին համուրւեցանք այդ բարի գիւղացոց հետ և անջատւեցանք սրտի սեղմումով...

Գեռ երկար լսում էր նրանց բարի մաղթանքները, տեսնում հեռւից նրանց թաշկինակների և գլխաւորների ծածանումը, մինչև որ անպատշաճ լեռնները լանջերում իսպառ կորցրինք նրանց մեր աչքից:

II

Յուլիս 24-ի պայծառ և լուսնկայ գիշերն է:

Վաթնանման լուսի միջից իր հպարտ գագաթն է բարձրացնում հսկայ Արաուը, իսկ վրա աջ ու ձախ կողմերից ցցում են բազմաթիւ մեծ ու փոքր կառարներ, իրենց հովանու տակ առնելով միջին ձորքը ու լայնատարած դաշտեր:

Երբեմն այդ վայրերից խաղաղ շինականի անուշեկ տաղերն էին հնչում, իսկ այսօր՝ վայրենի սոնգներն էր արինախում մազրիկցիներին, որոնք տարիներ ընթացքում՝ ծծեցին ու քամեցին աղբակեցու վաստակն ու արիւնը: Բայց հինգ երկար դարեր ստրկութեան տակ հեծող հայը, որ իր շղթան միայն քաջ աշու էր սփռ, այսօր մի սիրտ ու մի հոգի՝ վէջքը ձեռին առաջ է թռչում վրեժը լուծելու իր նահատակւած եղբայրների, լիւրւած քոյրերի, սրբապնւած խորանների, վրեժ՝ տանջւած ու անարգւած մի ամբողջ ազգի:

Ֆէդայիները բանակն է դա, որ շտապում է դէպի Արաուը:

Քանի առաջ, այնքան աւելի է բազմապատկուում ընդհանուր ոգևորութիւնը: Երկար ձանապարհը յոգնեցրել է ամէնիս, բայց դարձեալ թռչում ենք մենք և ոչ քայլում: Բոլորն էլ շտապում են ընդհանուր համեմակ կուրի դաշտը՝ ձակատ ձակատի հանդիպելու թշնամուն:

Առաւօտեան ժամի 4-ն է (ըստ եւր.): Երկնքում ցուլանում է մի ընկնող աստղ և մի վայրկեան շուսաւորում է արշաւախումբը, յաջողում է մի խուլ որոտ, որ արձագանգ է գտնում հեռու լեռներում: Մի ուրախ ժպիտ է անցնում բոլորի երեսով:

— «Ընկերներ, ասում են տղերքն իրար, թռե՛ք, շարաֆի աստղն էր, որ ընկաւ»:

— «Յուլիսի փառքն էր, որ խաւարեց» ասում են ուրիշ բժրաններ:

Բարի գուշակութիւնները նոր սիրտ են տալիս և մեր քայլերն արագացնում:

Բանակն հասել է Արաուլի արևելեան լանջը իսկ սարի հարաւ-արևմտեան ստորոտում փուռող՝ Խանասորի ընդարձակ լեռնադաշտում ընկած են համիտիէ Մարզիկ աշիրաթի 250-ի մօտ վրանները: Դրանցից աչքի են ընկնում երեք հատ սպիտակ, որոնք պատկանում են ցեղապետ Շարաֆ բէյին: Սա այն Շարաֆն է, որ տարիների ընթացքում Մեծ-Մարդասպանի հրահանգով քանդեց ու աւերեց Աղբակը, բնաջինջ արաւ այդ գաւառի հայերը: Նա էր, որ 1894-ին 400 ձիաւոր ուղարկեց — որոնց միացած էին նաև 50 կանոնաւոր զինուոր — պարսից հողում գտնուող Գերիկի վանքի վրայ, ուր այդ ժամանակ գտնուում էր դաշնակցական Ֆէդայիների 20 հոգուց բաղկացած մի խումբ: Շարաֆին պատկերած էր Բահրի փաշայի կողմից՝ յեղափոխականների՝ այդ բունը ոչնչացնել և դրանով Պարսկաստանի հայերին տեղական կառավարութեան աչքում կասկածելի դարձնել: Սակայն մարզիկեցիք զօրեղ դիմադրութեան հանդիպելով՝ կորագլուխ ետ դարձան: Այդ հրէջն էր, որ հերոս՝ յուլիսին Ս. Բարթուղիմէոսի վանքի շրջակայքում անխնայ կոտորեց 800 վանեցի խեղճ փախստականներին ու արմենականներին. և իբր վարձատրութիւն իր այդ անլուր արարքին՝ օսմանիէի Բ. կարգի պատւանշանն ստացաւ Մարդասպանից և հազարապետութեան աստիճանին բարձրացաւ: Նրանից արժանաւորը չէր կարող գտնել Համիդը սահմանագլուխը պաշտպանելու համար Ֆէդայիների դէմ. ուստի և այդ գործը յանձնել էր Շարաֆին, 50-60 զինուոր նրան տալով իբր օգնական:

Լոյսն արդէն բացուում է՝ առաւօտեան մեղմ զեփիւռը ողջունում է մեզ Արաուլի գագաթի մօտ ընկնող ձորերից մինում:

Անհրաժեշտ էր դադար առնել. այլևս առաջ խաղալը խոհեմութիւն չէր: մեր ներկայութիւնը կարող էր նկատուել և թշնամուն զգուշացնել: Հետևակ զօրքը մընում է ձորում, մի քիչ հանգստանալու, իսկ հեծելազունըը շտապում է բռնել բոլոր այն բարձրութիւնները, որոնք ուղղաճիտական տեսակետից կարևորութիւն ունէին մեզ համար:

Այդ յատկագիծը կատարեալ յաջողութեամբ գործադրեցաւ:

Աէս օր է արդէն. մենք շարժուում ենք դէպի բարձրութիւնները:

Շատ դժուար է նկարագրել այն տպաւորութիւնը, որ մենք զգացինք այդ բարձրութիւններին հասնելիս: Դժբախտ հայրենիքի սգապատ լեռներն ու դաշտերն էին փուլած մեր աչքի առջև:

Հեռու արևմտքում, հսկայ պահապանների նման կանգնած են Միփանն ու Արտոսը, Վարազն ու Առնոսը, իրենց հպարտ գագաթները փայլեցնելով ամպերի միջից: Գէպի ձախ, հարաւ, Արդուաց լեռները յոյառաջ՝ են կանչում մեզ իրենց լեռի կրծքները դէմ արած: Իսկ մօտը, մեր դիմաց, մի նւիրական վայր, Ս. Բարթուղիմէոսի վանքը դարևոր յիշատակներ է կենդանացնում. . . Եւ կարծես այդ անդնդախոր ձորերից մի խուլ աղաղակ է գալիս հասնում մեր ականջին. «վրէժ, վրէժ» են ձայնում մեր նահատակած թանկագին ընկերները: Մի սարսուռ է անցնում բոլորի մարմնով. ուռչում են կուրծքերը, արցունքը հեղեղում է աչքերից, և ամէնքը յուզումից դողահար, գետին են փուլում սիրոյ և յարգանքի

հի համբոյրը տալու տանջած այդ մայր երկրին: Տիրում է խորհրդաւոր լուռութիւն:

Օրը տարածում է, արևն արդէն պատրաստուում է իր վերջին մնաս-բարեն ասելու մեզնից շատերին. . .

Արաուլի մենաւոր բարձրութեան վրայ պատերազմական խորհուրդ է գումարում օրւայ անելիքը որոշելու:

Ընդհանուր հրամանատարը և խորհրդի անդամները զբաղւած են տենդային աշխատանքով. նրանք դիտակները ձեռքներին՝ ուսումնասիրում են վրանների դիրքը, շրջակայքը: Երկար դիտելուց յետոյ վճռում են մի զօրեղ յարձակում գործել բաց դաշտի կողմից: Արդուում է վրանների դիրքին համեմատ երկու մասի բաժանել ուժերը. մի մասը աղեղի ձևով պիտի շրթայէ վրանների արևմտեան և հիւսիս-արևմտեան կողմերը, երկրորդը՝ արևելեան և հիւսիս-արևելեանը. իսկ հեծելազունըը երկուսի միջին գտնւած տարածութիւնը յետևի կողմից՝ թիկունքը պաշտպանելու համար:

Խորհրդի անդամները ամէն կերպ աշխատում են կուր յատկագիծը իր տարրական մասերով հասկացնել թէ նրա գործադրութեան մասնակցող խումբերին և թէ ամէն մէկ Ֆէդայու: Յաջողութեան առաջին պայմանը պահպանուած է, եթէ իւրաքանչիւրը գիտէ իր անելիքը և առանց ուրիշին խանգարելու՝ կատարում է իր դերը:

Մօտենում է խորհրդաւոր վայրկեանը. տղերքը մահւան են պատրաստուում: Պատերազմական խորհրդի տեղից մի քիչ ցած, երկու պետութիւնների սահմանագծի վրայ, երկու քահանայ եկեղեցու վերջին մխիթարանքն են մատակարարում մահւան գնացողներին: Ֆէդայի-քահանան՝ մի ձեռքում խաչ, միւսում՝ սուր սկտում է խօսել. նրա կրակոտ խօսքերը յափշտակում են մեր հոգիները: Ե. դարն է կարծես ներկայանում մեր աչքերի առջև, իսկ այդ կատաղի կրօնաւորը Ղևոնդ երէցի դէմքն է յիշեցնում. . . Նա վերցնում է Ֆէդայու թիթեղէ ջրամանը, ուր պատրաստ էր Ս. Հաղորդութիւնը և բաշխում է խոստովանող Ֆէդայիներին. . . Վերջին մընաս-բարեն են տալիս նրանք իրար և այսպէս «մահ հագած մահ հալածելու» են գնում:

Լսում է յանկարծ մեր մի թիւրք ընկերոջ Սամուէլի ձայնը:

— «Ընկերներ, եթէ ես ընկնեմ, յիշեցէք գոնէ, որ մի թուրք զինուոր ձեզ հետ միացած կուում էր բռնութեան դէմ:»

Արևն արդէն մայր է մտնում: Մենք նախկին կարգով մեղմ քամուց ծածանող դրօշակներով և «նորասպակ» շարականը երգելով կամաց՝ իջնում ենք վրանների հիւսիսային կողմում փուռող Խանասորի ընդարձակ լեռնադաշտը: Բանակն իջնում է մի ահաւոր գառիվայր, որ ցերեկը՝ նայողի վրայ սարսափ է ազդում: Մարդ ապշում է որ մենք այնքան հեշտութեամբ այդ տեղով իջնել կարողացանք՝ կարծես հարթ ճանապարհի վրայ լինէինք: Թէև եղան գլորուողներ և սայթաքողներ սակայն բանակի կարգը չէր խանգարուում: Ամէն մի տասնեակ իր տասնապետի և յիսնապետի հետ առաջ էր ընթանում անխռով: Մեր շուրջը խորին լուռութիւն է թագաւորում, որ երբեմն ընդհատուում է ձիերի դոփիւնով: Պայծառ լուսինը նազիկ սահելով լուսաւորում է մեր ճանապարհը: Հեռւում փայլում են վառ կետեր. վրանների կրակն է դա: Դէպի այդ կրակներն են յառած մեր աչքերը. դրանց շուրջն են խմբւած մեր թշնամիները:

Բանակը արդէն գտնուում է տափարակ դաշտի վրայ, թշնամու վրաններից 4-500 քայլ հեռու:

Յարձակման ժամը որոշած է լուսաբացը. բայց գիշերւայ ժամի 11-ն է դեռ: Պառկեցանք հանգստանալու մեր ներքև ունենալով քարերն ու խոտերը, իսկ վերև՝ հարաւիկապուտակ և աստեղազարդ երկինքը: Բայց ո՛ւմ բունը կը տանի. ժամերը օրեր են թուում, այնքան դանդաղ են անցնում. մինչ մենք սրտատրոփ տենչալի ժամին ենք սպասում:

Հասնում է և այդ ժամը. առաջ ենք գնում:

Աւերակ պանդոկի մօտ ենք հասել՝ վրաններից քիչ հեռու՝ 100-150 քայլ միայն:

Լուսթիւան մէջ լուում է հրամանատարի ձայնը.

«Տղե՛քք, ձեզ մատաղ, վրէժխնդրութեան ժամն հասաւ արդէն: Լինել և շինելու վայրկեանն է այժմ: Մեր խոհեմութիւնից ու կարգապահութիւնից է կախած գործի յաջող կամ անյաջող ելքը:

«Կուեցէք մինչև ձեր վերջին շունչը, բայց միշտ խնայեցէք կանանց ու երեխաներին:»

Պէտք էր շտապել: Խմբերը՝ հէնց այդ տեղից բաժաւեցին և սկսան առաջ դիմել վրանների գծին զուգահեռաբար, սերտ կապ հաստատելով միանգամայն իրար հետ:

Վրաններն արդէն շատ մօտ են. մի փոքրիկ անդուշուփիւն կամ մի շուկ կարող է արթնացնել մեր նիրհած թշնամուն և մեր յոյսերը խորտակել: Ամենքն էլ զգում են այդ և խիստ կերպով զգուշանում: Ահագին բազմութիւնն առաջ է գնում մի մարդու նման, լուռ, շունչը փորը ձգած, ոտքերը յուշիկ փոխելով:

Քիչ յետոյ վրանները մեր աղեղնաձև շղթայի մէջն էին լինելու...

Բայց ցեղապետի սպիտակ վրանները դուրս են մնում պաշարման գծից: Նրանք մեղինք բաժանուած են մի գետով, որի ծանծաղուտը տարակոյսի մէջ է ձգում մեզ ի՛նչ անենք. անցնե՛նք. հապա՞ծ եթէ տղերքը խրիս տղին մէջ: Իսկ եթէ գետը չանցնենք, մեր թշնամիների պետերը մեր ձեռից կը պրծնեն և միւսներին էլ անցք կը տանք փախչելու:

«Տղե՛քք, գետն անցէք» ձայն է տալիս ընդհանուր հրամանատարը և երկու տասնեակ թռչում են միւս ափը, մինչև ծնկները տղմի մէջ թաղեցրով:

Վրանների պահապանները դեռ 2-300 քայլ հեռաւորութեան վրայ նշմարել էին մեզ մութի մէջ, բայց հասարակ ճամբորդի տեղ զննելով՝ լուում են...

Վենդանիների բնագոյր չէր խաբած սակայն. նրանք գուշակում էին գալիք չարիքը. մի արտասուցոր համերգ էր որ սկսած էր. շունը հաջում էր, ձին խրխնջում, էջը խռռնջում, ոչխարները մայում և արջոյները կանչում էին: Այդ խառնափնթօր ձայները գիշերւայ լուութեան մէջ և աստիճանաբար մեր մօտենալը կասկածի մէջ էր ձըգում պահապաններին. աւելի սարսափահար է անում նրանց մութի մէջ անընդհատ շարժւող այդ սև ուրախանների պահած խորին լուութիւնը:

Բանակը մի հսկայ և առասպելական օձի նման 700 քայլ ձգւող իր շղթայի մէջն էր առած արդէն մարզկցիների 250-ի չափ վրանները: 40-50 քայլ հեռաւորութեան վրայ՝ եղած կարգադրութեան համաձայն կանգ առանք, պառկեցանք գետնի վրայ, երեսներս դէպի վրանները և հրացաններս լցնելով՝ անհամբեր սրտա-

տրոփ սպասում ենք փողի ձայնին...

Հէնց այդ վայրկեանին լուում է մի քիւրդի ձայնը. — «Լճ, լճ, հուն չի մարիֆն» (է՛յ, է՛յ, դուք ի՞նչ մարդիկ էք):

Լուռ ենք մենք: «Ադամայ մութը» արգելում է նրանց մեր ո՞վ լինելը որոշել:

Իրարանցումն ընկնում է քիւրդերի մէջ:

— «Իհաւոք հասցրէք Բաշխալա» լուում է մինից:

— «Յայտնեցէք աղին» կանչում է երկրորդը:

— «Իրբերը բռնեցէք» ձայն է տալիս մի ուրիշը:

— «Ասուած, ֆէդայիներն եկան, ո՛ւր փախչենք» ողբում է մի կին:

Հնչում է և մեր պատերազմական փողը:

ՖԵԴԱՅԻՆԵՐԸ ՎԱՆԻ ՄԵՁ

ԿՌԻԻ ՍՊԱՀԱՆ ԼՃԱԿԻ ՄՕՏ. — ՎԱՆ ՄՏՆԵԼԸ. — ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՆԳԼ. ՀԻՒՊԱՏՈՍԻ ՀՅՏ

Վան 16/28 օգոս. 97.

Երեք գիշերւան տաժանելի ճամբորդութենէ մը ետքը հասած էինք Բերկրի, Սպահան լճի մօտ (Վանայ Ծովակի արևելեան կողմը): Լոյսը բացած էր, և մենք չյաջողեցանք գիշերով մեր դիրքը բարձրանալ որովհետև Սպաղայի մէկ երկու գիւղերէն հաց ճարելու համար զուր տեղը 2-3 ժամ կորսնցուցած էինք: Արշալուսին հովիւ մը հեռուէն նկատեց մեզ, այնքան հեռուէն, որ անհնար եղաւ բռնել կամ սպաննել: Անմիջապէս ֆէդայիներու երևալը ամէն կողմ տարածեց և պինդ առաջ մօտիկ վրանները:

Մենք սկսանք պատրաստուիլ վերցնելով մեզ հետ բաւականաչափ սառի կտորներ — որովհետև ջուր չի կար — բարձրացանք սարի գագաթը ու դիրքեր շինեցինք: Մեր շտապով պատրաստուիլը զուր եղաւ. քիւրդերը չհամարձակեցան շուտով դուրս գալ ֆէդայիներու դէմ: Սպասելէն համբերութիւննիս հատաւ. յուշիսի վերջին օրերու շոգը մեր վրայ չէր ազդեր, բայց մեր սրտերը կը տրոփէր գեղեցիկ մտահններու որոտը լսելու թշնամու ուժը չափելու:

Իսկապէս ֆէդայիներու հոգեկան վիճակը ծանր էր. օր ու գիշեր, անլուր նեղութիւններ կրելէ ետքը, լուռ ու մունջ ներս մտնել գործ մը չկատարած, մինչդեռ մեր ընկերները ճիշդ նոյն պահուն մէկ ուրիշ կէտի վրայ զարմանալի քաջագործութիւններով ամբողջ աշխարհի հիացումը կը վայելէին, սարսափ ազդելով թիւրք կառավարութեան և վայրենի քիւրդերուն:

Արիւնը եփ կուգար մեր երակներուն մէջ. դիրքեր չի նեցինք և կանոնաւոր պատնէշներ բարձրացուցինք: Օրարսակէն առաջ կրկին անգամ սառի մեծկակ կտորներ բերինք և ընկեր մը յաջողեցաւ լեռան մէկ կողմն վրայ աղբիւր մը գտնել ուրկէ լեցուցինք մեր ջրամանները: Աէս օրէն երկու ժամ ետք երկու ձիաւոր քիւրդ սարի ետևէն դուրս եկան. կամաց կամաց դէս ու դէն լրտեսեցին, քիչ մը ոլորեցան բոլորեցան, և մեզ նկատե-

լով 3-4 հրացան արձակեցին: Մինչև այն ատեն սուս փուս կը դիտեինք զիրենք. իսկ չորրորդ անգամ հրացան արձակելուն ալ չկրցանք համբերել: Արձակեցաւ մօսինի գնդակը ու անոր որոտի հետ դուրս եկան սարի ետև պատրաստ ձիաւոր քիւրդերու վոճակը:

Վոճիւն սկսած էր: Քիւրդերը, ախ այդ բարբարոս, քաջամարտիկ հռչակած քիւրդերը, ուղբերնին թև առած էր, որ կողմ կծկելնին շարքեր էին: Հապա կառավարութեան զապլծիկները, անոնց փախուստը ահագին քրքրիչներ բարձրացուց մեր մէջ. ալլահը տուաւ որ ձիաւոր էին ու շուտով կարողացան պրծիլ մեր անողջ մօսին ներքէն: Ասիւր տեւեց մինչև իրիկան մութը: Հաւար շատ տեղերէ հասաւ, երնք կողմերէ պաշարեցանք. բայց այնքան հետաւորութենով որ մեր վրայ արձակած գրնդակներէն շատ քիչերը մեզ կը հասնէին: Վարելի է ըսել թէ մօսինը հիւսպէս ցոյց աւաւ այդ տեղ իր շքանորջը: Իսկ անձնէր Փէդային, ախ անոր հոգուն մատաղ իր անունը քիւրդին սիրտը փորէն կը հանէ:

Արեւը մայր մտաւ, մթնշաղ էր: Մենք չափազանց փամփուռաց կրակած էինք. որով հոգ. «Մեզնի պուտ մը արբան չինձաւ, թշնամիէն ինկած էին 7-8 հոգի, 2-3 ձիեր. վերաւորներու թիւը յայտնի չէ:

Արեւը մայր մտնելուն հետ աներևոյթ եղան մեր թշնամիներն ալ այդ աշխարհածանօթ քաջերը:

Ծրարներնք զէնքերնին ու բռններնին որոնք շատ ծանր էին. մտնաւանդ որ յոգնանք և արիւն-քրտինք մտնէինք: Ըստիւրներէ երկուքը որ մը առաջ իրենց տեղը մամբան էինք և երկու ընկեր ալ մօտիկ գիւղ մը էրկիւստ էինք հաց գտնելու համար. որովհետև նախորդ գիշերը Ապաղայի գիւղերէն հաց չկրցանք հասնել: Վոճիւր սկսեցուն՝ մեր երկու ընկերները չկրցան փամփուռակին հասնիլ. յաշորդ օրը միայն կրցանք իրար գտնել:

Թշնամին հեռացաւ. իսկ մենք ինչո՞ւ չչարունակեցինք սկսած գործը, այս հարցը մեզ կը տանջէր: Ի՞նչ ընել: Մահամահալութիւնը սկսաւ էր արդէն գործը. իսկ մենք մտադրած էինք Վան հասնիլ. և եթէ սահմանագլխի մեր ընկերներու Մենք բըշաւանքը առթիւ կառավարութիւնը իր թոյնը քաղքին վրայ թափէր, կարողանայինք պաշտպանել անտէր հայ փողոցները: Այդ մտքով մնաւ-բարով ըսինք կուրի գաշային և առաջ քալեցինք:

Հետեւեալ օրը լսեցինք սահմանագլխի Մենք արշաւանքի մասին, թէ ինչպէս Փէդայինները յարձակած են Ըարաֆ բէկի վրայ և սրէ անցուցած են ամբողջ ցեղը. թէ ինչպէս կառավարութիւնը խելակորոյս ինչ ընելը չէ դրացնել. և ինչ:

Այս լուրը առնելուն պէս շտապեցինք և հնար եղածին չափ շուտ քաղքին բոլորը հասանք: Կառավարութիւնը հաստատ իմանալով մեր ներկայութիւնը չուզեց տեղէն շարժիլ. բաւականացաւ քաղքին չորս կողմը զինւորական ասուր շղթայով մը կապել, որպէս զի յեղափոխականները ներս չմտնեն:

Ընտրհիւ Աեհ. սուլթանին բոլորովին անփնաս ու ապահով Վան մտանք:



Կառավարութիւնները կը շատնան հետզհետէ. կառավարութիւնը, սրնցածէն, խաղ մը պիտի հանէ վերջապէս:

Անգլիական անամթ հիւպատոսն է որ հազար ու մէկ ձևերով կը ջանայ իր դերը շարունակել: Երէկ, իր ելուրկած պաշտօնական յայտարարութեան մէջ որ Մստըր Ալէնի միջոցով մեզ հասցուց, իր և Փրանսական հիւպատոսի կողմէն իրենք զիրենք ալ ազատ կը համարէին ո՞ր և է պատասխանատուութենէ և կը յայտարարէին որ մինչև երէկ առտու երաշխաւորած էին կառավարութեան՝ գործը խաղաղութենով կարգադրելու համար: Եւ վերջին անգամ հրակեր կը կարդար Փէդայիներու խմբապետին գալ ու տեսնել իր հետ: Անամթ մարդիկ. տղայի նման մեզ խաբել կ'ուզեն: Կարծես այնչափ աշխատած են հայերու համար, որ հոգիներնին դուրս եկած է ու հիմա ալ չպիտի աշխատին: Հեռու...

Խմբապետին վերջին երկու ամուսն բացակայութեան ատեն նոյն անգլիական ոստիկան-հիւպատոսը կը կանչէ խմբապետին քոյրը, Զարուհին, և երկար բարակ խրատներ, շան-քարոզներ կարդալէ ետքը՝ կը յորդորէ որպէսզի նամակ գրելով աշխատի եղբօրը նորէն Վան մտնելուն արգելք ըլլայ:

Հայ Փէդայինները Բերկի կուրի բռնած ատեն, Արսէն վարդապետի-կտորը *) և ջոջերը հարսնիք բռնած էին, հաւատացած ըլլալով որ ամենքը պիտի կոտորուին և քաղաք չպիտի կրնան հասնիլ:

Իրենց սև բախտէն չիրականացաւ ուխտերնին, և հայ Փէդայինները անփնաս քաղաք մտան, հակառակ կառավարութեան ձեռք առած խիստ միջոցներուն:

Քաղաք մտնելէն ետքը անգլ. պատկառելի հիւպատոսը Մրստըր Ալէնի միջոցով փափաք յայտնեց խմբապետին հետ տեսակցութիւն մը ունենալ: Երբ այդ տեսակցութիւնը մերժեցաւ և ազդու կերպով ցոյց տրուեցաւ այն որոշ պատճառները՝ որով իրաւունք կ'ունենար Դաշակցութիւնը չվստահիլ իրենց և կարևորութիւն չտալ հիւպատոսը կատարեցաւ, փրփրեցաւ, ահաւանքը կ'ընթաց. բայց ինչ օգուտ, իր կրակը չէր ազդել Փէդայիններուն:

Վերջապէս, մտմտաց տաճկական քծնող շոյող և անուշ քաղաքականութիւնը ձեռք առնել. գոնէ իր ըսելիքները լսել տալու համար: Մրստըր Ալէնի միջոցով խրկեց մեզ իր տեսակցութեան էական կէտերը գրաւոր կերպով, որուն համառօտութիւնը կը գնենք:

«Ինչ ո՞ր կը գրած, չէ թէ ժնշման կամ պարսաւորութեան սուկ է, հապա իմ անկողն զգացուն է որ կուզեմ յայտնել:

Հայ յնդափոխականներուն թիւը-պարսկական սահմանագլխու արշաւանքի մասին հիացումս յայտնելով, չեմ կարող չիտոտալալիւ անոնց հիանալի քաշութիւնը, որ շատոնց արծազանգ գտած է Եւրոպայի մէջ եւ մեծ յուզում առաջ բերած: Անգլիոյ եւ Փրանսիայի մէջ առաւելապէս համակրելի եղան, երբ ստուգեցաւ մասնաւոր թէ յնդափոխականները ամենայն ազնուութեամբ չեն ուզած սպաննել ոչ կիս, ոչ տղայ. այդ լաշազորութիւնը տարիներէ իվնը տիրող շատ համոզումներ փոխեց:

Ինչուքուր սնզուսպ ըլլալու կարծիքը չուրն ինկած է. անոնց գործած խժոճութիւններուն մտքը թիւը պետութեան վրայ վեհ-նայ: Այս գործի սպառնոյցէն ետքը ըսաւ իրաւունք պետիչուննայ ըսելու «չեմ կարող զգալ քիւրդերը»: Եւ ես ամէն բան տեղ-նուտեղ գրած եմ՝ որ ինչ ղեւապանին եւ ուր որ հարկ է:

Չոր գալուն շարք տեղի շուննաւը միջոցաւարական է: Ապշեցե-տող է մանաւանդ. երբ ամբողջ քաղաքը շղթայի տակ ամուսած ատեն մէկէն յեղափոխականներ ներս կը մտնեն անսպասելի սրիւթեամբ եւ յանդուութեամբ: Այդ անմուտութիւնը գովելի է. Արշաւանքէն ետքը պարսիկ կառավարութիւնը խոտացած է:

*) Ծանօթ. Առաջնորդ Արսէն վարդապետին եւ հայ հարուստներու բռնած կեղտոտ, անազնի վարժուների մասին ղեւել խղճալակը եւ ընդամենապէս Դաշակցութիւնը. -- զույգ, սուրի ունենալը ուրիշ անգամ պարզել փաստերով:

յնդափոխակամները բռնելու, որով, զոնէ՛ ստայժմ, այդ ապաստանը անսպասովէ՛ եւ ճակէ՛ խոյս-ուռոյնները չսփոփ կըման հանգիստ ապրիւ այնտեղ:

Դեպքումները ուժ ունին չիմա. եւ գործի օգտին տեսակէտով լաւ կըլլայ եթէ՛ յեղափոխութիւնը անշարժ մայ:

Ճիշդ ձեռք գաղնն օրը (°) Փրանսական հիւպատոսին շեռ գաւառները պիտի կրթայիկը սուրբիբու գեղձուները քննելու եւ պահանջելու իշխանութենէն որ ծանօթ թիւեր շարագործները պատմելին (°°): այս մասին մեծ յոյս ունինք:

Ձեր ներկայութիւնը կոչուողու մը ըլլալով կարելի է՛ քան մը սպասել իտալացիներու պահանջներին համար:

Կուսակաւը շուգեղով այս բաները, կ'առաջարկէ՛ անժամտուր ըլլալ անմիջապէս, ներկելու պայմանով. ինքը (անգլ. հիւպատոսը) կ'երաշխարհէ՛ այս բանին:

Փրանսական հիւպատոսին շեռ տեսակցելով՝ այն համոզման կիւս մը որ եթէ՛ պայմանները չընդունեն եւ կառնակութիւններ ծագին, յեղափոխութեան վարկ մեծ վստաս պիտի կրէ Գաղիոյ եւ Անգլիոյ մէջ (քացատրութիւն այս մասին):

Այլի առաջ ունենալով ապագայի մտաւարտ դժոխակութիւնը, կատակարութեան մօտ մեծամտորի դեր ստանձնած եմ՝ պատասխաստու ըլլալով մինչեւ առաւօտ (օգոս. 15-27). յուսալով գործը անուշի կապել՝ եւ կրկին շահագրգիռ պահպանել:

Այս Թուրքը խմբապետին հասցնելէն ետքը, հիւպատոսը անոր քորը կանչեց. և քանի մը ժամ խօսելով ջանաց համոզել որ խմբապետը գայ և անձնատուր ըլլայ աւելցնելով թէ հայոց համար մտածող կայ արդէն. իրենք Թուր հանգիստ մնան: Իսկ եթէ՛ չյանձնեն, Պարսկաստան դառնալը անհնար ըլլալով, իզուր պիտի ջարդուին և երկրին խաղաղութիւնը պիտի վրդովեն և չն:
Վերջնապէս մերժողական պատասխան տրեցաւ թէ հիւպատոսին և թէ կառավարութեան:
Բան մը պատահած է՛ գեւ:

Թ Ի Ի Բ Գ Ի Ո Յ Ե Ո Ւ Ի Զ Ը

Ալաշին շուրջ գերագոյն հրձանքի մնորայտսին մը կանցընէ՛ ժամանակէ՛ իսկը, որովհետեւ իր դագի համարաւ միւսիւկման աշխարհին մէջ ցնծութեան փրփրոն հարստները առաջ երթած է:

Անսպասի առաջին վրայէն տղացող ու հինուրջուշի փապարեներուն եւ ծնակներուն մէջ կծկամ շուրջ կամ՝ արեւի կրես չտեսող մահաժողակները կառ կելը են, կարծելով թէ՛ նոր Մէրտի մը ցլներ է՛ անսպասուն -- Թերեւս ջայլամի հաւկիթէ՛ մը: Վերջապէս մէհատի (սուրբ պատերազմ) մը շննկոցն է որ կը քալէ միպարմարէն ծափա:

Թիւրք Թերթերը որ անկգու անքաններ կը կարծէին, կաւելիֆային հռչակով արեւն իսկ կը դողացնեն եւ համիսլամութեան փառաբանութիւնով ծրագիրները կը չինեն՝ ապագային չէ թէ հայկական, հապա տիեզերական անխնայ սրածուրծիւնով մը վերջ տալ կեանքներու պիտի գոյութեան:

Օտմ: սուլթանը արեւնկալութիւն մասնեղով ու արհեսային մտածումներով կրկին Թանկապին ժամերը ու ուժը այսպէս կը սլոժէ ու կը մտնէ:

Փառքի միջադէպի ծայրը արարելու չէ՛ տեսնել «հաւատացեալներու պետը», երբ մտ ապագային Երտրոզէն պիտի հեռագրէ՛ հիւստիտան կամ՝ պարս, «Դուրանի անունով ալքան փոյ կըրկնեցէ... կամ՝ շարունգէ կեանքները, քանդեցէ քաղաքակրթութիւննին եւ... անոնց զինները ինծի կրկնեցէ: Ու ամէն տեղ պիտի լինէ ու պտուղէր «լա իլա իլալալա՛ սուլթան համոյ քէտուլլա»:

Խորհուրդ կուտանք սուլթանին հաշիւ տալ հաւատացեալներուն:



Գազանները կրկին կրածուրծեան ծայնէն կամուշտան. քայց մարդիկ գազաններու ծայնէն նոր կը լսին: Մուրատ պէյը օրհուսէ՛ թէ՛ ու պէյը կրնայ պնդել թէ՛ վտափորի սիբէնաններուն ծայնէն էր որ քաշնց զինը չէ թէ՛ սուլթանին:

Մուրատ պէյը տէր էր Պուլի Միզան Թերթին որ ատն մը յեղափոխութեան օրգանն ըլլալու յաւակնութիւնը վայելցը:

Կը կարծէր թէ՛ Մուրատ պէյը կըրն տաղստանցի, Թիւրքի-

բու գաղափարական ցամաքութեան մէջ նկարագրի ուժ պիտի ցուցնէր. քայց ինքի ելաւ: Ան ճշող լնը սատկամ մուլ մ'ալ չմագտնց: Անցեալը արդէն խոստմտակց չէր:

Երբ սուլթանի շուրջն տակ կ'արծէր ատն մը ծակ ինստակի հովերով, երդում պատատ կըլլար որ հայերը պատմութիւն չուրեն... ապերախտ են եւն:

Օրին մէկը, իսլամութեան այդ անգիտակից ու մնախառ ժիժին, սուլթանի վրէժխնդրութենէն իբր հալածական նկարի ափին վրայ դառարիկ մը աննիւլ կտորը -- Թերեւս մեծ վտարանդի հովի մը առաւ քուրգերու մեծութեան առջիւ -- ինքզինը Երուսաղեմի նետեց, ու կորունկ դիւանագէտի ու ազատամտի ինքնապաշտութիւնով, սկսաւ կոտորելու տալ սուլթանի եւ անոր պաշտպանը քաղաքակաւորութեան:

Երկու շտեմ կըրն ատ տօնքիտութիւնը: Տեսնելով որ Թիւրքերը միմակ քերտե՛լով՝ փիկով ուտել գիտնն եւ իր անհոն փառաբանութիւնը կրկին կեղծեց մը պիտի ըլլայ իրեն, մտալով միշտ վտարական հուրիներու աշխարհէն ճեղ, ձգեց գրիշը -- խոստովանելով որ իր գրածը ձաբոտութիւն էին -- ու զլիւն ծար մը վճարաւ առաւ:

Համոյը հոտառուկ գալի պէս, կուսեց որ Թիւրքերը յեղափոխական ապիկարութիւնովն պիտի արատնն Թիւրք անունը, ադու սէլամալէնով մը հրաւիրեց զերենք, սպիշաւաք ըլլալով կրկին տղայութիւններուն:

Տաճիկ յեղափոխակամները կտարհաս են երբ իրենց փատիշահին ծայրը... անուշ հնչակամութիւն մը ունի:

Իսկ Մուրատին օգոստեան վեհաժողովութիւնով մը կըսէր «Մուրատ, արի քարեկամ ըլլալը...»

Մուրատ որը վտարիքի հեռուները ու իզգէթի փառք չէին քնացնէր. վագեց, իտակելով իրեն պէս պոռոտներ, ու կալով պլուեցաւ «ծովերու ու հովերու» գծառատ սուլթանին ոտքը, Թէն կըրենս «ալաք» արքայատիրոջ տուած ըլլար անոր:

Խօսքերը կը թռչին, գրամները կը ծալուին...

Հիմա հիւսարի աշտարակներուն տակ, սուլթանը իր «մեծ քէօլ»-ին առջիւ, իբր ժամանց, կրծուց մը նիտայէ՛, քանի մը Թերթ Թուրք՝ որու վրայ իր մտքերը կը սղէ...

Տաղստանցի մասնը դասակը ուսերեքս զնաց հոն ուրիւ գոտարութիւնով կծկած էր:

Եթէ Միզանի կապիկը, փխածը վկելով, հայրնասիրական թեւաբուր մը զգաց, իրենց աղտոտ լաթերը մէջերնին տալու մտքով, կը սխալէ. Թիւրքեան աղտոտուտ ընելու համար՝ Կրկնի օճաններն ալ չեն քաւեր:

Ալաշը սուլթանը հասցուց իր մուրատին. Մուրատն ալ կը հասնի անշուշտ իր... մուրատին:

Տոման եւ դաւաման Մուրատը մ'ուրթ ա տ եղաւ, «երիտասարդ Թիւրքեան» ալ «պապուկ Թիւրքեան»:

Սուլթանը Բարիզ «Մէշվերթ» Թիւրք լրագրին դէմ պատուր դատ բանալով -- իբր թէ հայկական շարդերու ատնն նախատած էր զինքը -- կուզէր յունական յաղթութենէն կտոր քարոյական յաղթութիւնով մը աշխարհէն շնչել «մեծ մարդասպան» սիսադոսը: Պատուր դատը ատիժամական վերելք մը պիտի ունենար մինչեւ Կաստանով որ կըրարայրն կըաւ մեծ կաւիֆային:

Առջի քալին կառք կայտառակ կուած, նորէն աշխարհի լեզուն հնկաւ խեղճ սուլթանը. «վատ, մոնտատ, մարդասպան» քացազանութիւնները կըկին յարութիւն աղին:

«Մէշվերթ»-ի կըրագիրները ատման սրծան հայկական շարդերուն շնորհ: Թէն կեղծիք մ'էր սա: Անմէտ Բիզմ որ Գոնդի հետեւող կը դաւանի ինքզինք, կըքը չէ ունեցած անոր «պապապա» ոգին. ինչքան ալ կառն ծագում ունենայ, Թրքական մեխերով գանաւ մն իր զգայումները ու մտածումները: Հայկական անխեղճ կողմորումներու ատնն, սուլթանի հասցէին ակամայ կրկն կտոր կը գրէր. կըր հայերը փոկվրէժ լուծիլ փորձէին քիթը քերանը կը ձմութէր: Բիզայի ոգին, Թէն քստային, զա էր. «հայերը ու կն որ պոյաման կառավարութեան ձեռք կը վերցնին»:

Բիզա «կառաւարակալ» կըրէն է ու դրական փեկստիկայութիւնով կամ սօֆիստիկութիւնով, դրական միւսիւկման արեւ պատմութիւն մը հաստատել կուզէ՛ մըս պատմութիւններուն կըր գալիս կամ՝ կառքուսիկ ձեւ մը ընծայելով միայն: Սակայն, այնչափ քարի է, այնքան փափկասիրտ, որ մէկ Թիւրքին Թիւրք դպի շուգը: Ուստի կար ու պաղատելու քաղաքակաւորութիւնը ընդունած է, կ'ադրտէ Երտրոզի որպէս զի Թիւրքի մը քէյֆ շտուած, շտուածներուն սիրտը Թուրք էանած, Թիւրքեան շտուած շտուած: Սկզբունքով կատէ յեղափոխութիւնը, զի Թիւրքերը կառաւարէր են, անոնք Գոնդի դրական վարակալութեան քայլերովը կը քալեն, այսինքն «կառաւարակալ»:

Երբեմն իր Թերթին նշանաբան ըրած էր «կարգ ու ստաշիկ մութիւն»: Ան ալ վերցուցած է հիմա, իբր Կուրանի հակառակ: Գուցէ քստ մահաժողովին կարգը անկարգութեան մէջ է, եւ յառաջիկութիւնը սպիտութեան մէջ: Դրական փեկստիկայութիւնը

ալ. և դաւանի ստ սկզբունքը, ցարդ՝ իրողութիւններու անկարգութեան մէջ, չէ կրցամ որոշ «գիտութիւններու դասակարգ մը» յաստատել: Ուրեմն Կոստանք ևս Գոնը կնշալէս Դաւե Ռիզան, Իլլար չնի հակասեր:

Տիւրք ոչմարտութիւն...
Յեղափոխութիւն... Կեանքի զործ է սն. բարի մասնատակմանը ուրիշները ծամեր. եւ ինք տը կը լեւել: Բայց «Մէշէլէ-րէթ»-ի Պ. Խմբագիրը, չի մտածեր թէ այն հողը որուն վայ մեծմեծ կը բրէ այսօր, յեղափոխական ուրակները մարքած են Ու դեռ լոթ կը կարգայ աշխարհի ու փատիշահին և մասնատական կրօնիքմածին շատագովութիւնով գլուխ կուռնցսէ...
Լայս ու խազէ Պ. Ռիզա, բայց «Կե ծանշմ»-ը ան երկիրը ուր արեւը սեւ կը ցարթէ:»



Յունա-թրքական խաղաղութիւնը կը սկսու վայ է. եթէ... Ասուած կամենայ. որովհետեւ Պենիւրքի կուսն է...
Յունաստան եւեւմտապէս եւ գրկիցէ քաղաքականապէս եւրոպական քոնգրոսի տակ կը մտնէ: Յունաստանի թագաւորութիւնը արժ անւանական է: Վեհէլմի ու շնուս վաշխատուններու շահերն են որ չհեւալայի ծակատաղիքը պիտի վարեն. ասիկէ ետքը:

Թիւրքեան ուսմանազիծ մը պիտի ստանայ. Թիւսակոյ պարպուելէ զործք գիտէ... քայց կըսն թէ համաճարակ մը թիւրք գիւրդները կը տասանորդէ, անոնք «իզոգն արնավրտի» ճամբերով: Բուռութիւնը անելի բարեզուծ է:
Կրնտէի ժողովուրդը տրամադիւ է եղեր անկախութիւնով գոհ ըլլալ: Ժողովակները լայնլայն կը յորանշին իրենց նաւերուն մէջ... Ճէվատ, հայերու ճէլլատ փաշան, սիրէսաներ տարեր է եւրոպական նաւերը ընկղմելու համար. քայց ասու ածները անզգայացուցիկ են ծովակալները...
Յունաստան իր ընկերացն է որ կը քաշէ. ինչն մոռցաւ Թիւրքըրկէսի իւլած իմաստուն պատգամը «Թէ յոյները փայտէ -- այ սօր պողպատէ -- պատնէշներու ետեւ պէտք է ապաւնին»:
Իրաւ է թէ ան ամեն Եորկիոս մը չունէին:



Պոլսի վերջին դէպքին ամթիւ սս ու ան գրեցին. շատեր կրկեւած լուծին պահեցին: Մէկը կը գրէր «Հայերը 300,000 դիւաններու դաշտ մ'ունին ետեւին, արս իրենց կտրորդատուն... Իսկ Լոնտոնէն անամուն կոմիտէ մը ֆրանսական թերթի մը ևս գրէր «պատգամի շեշ» մը դնելով իր գրածին մէջ «Պոլսի դէպքը Երկնց կոմիտէին զործք չէ. անոր հեղինակները ոստիկանութեան զործակներ են...»

Հեղինակը ամծանթ է, Ենովայի պէս մառախուղներու մէջէ ևս իտի: Գաղափարապէս լուրտած մտքի մը ծրտուքն է ան անլուայ լեզուն կամ անկար մեծելոտի մը գառանքը: Տրամաբանական շեղութիւն մ'ալ կայ. տեղեկատուն վերագրելով Պոլսի դէպքը ոստիկանական զործակներու կարծիք է թէ Պապ-Ալեի վրայ յարձակումը նազմ պէյի մը կամ ոստիկանապետի մը աշակցութիւնով կրնայ ըլլալ միայն... Ներկան անցեալով կ'եւրաշխարհէր...
Առ կոմիտէին մէջ Յարտոի գլուխ մը ըլլալու է.



Կար չի կար իշէգեան պատիքիսը մը կար: Ամէն-իծին պալատ սրտարցուկի գնարուն, աշքը կը շեւէ որ սուլթանը Նշան մը կախէ Թափանին վայ. ապա թէ ոչ քան մը կը զոհնար պալատին: Ասանկ են մեր պատրիարքները. շքանշանի համար դարծ կընեն, սրտակը կամ տողեան կեներու պէս:

Սուլթանը երբ հայերուն խաղ մը իրադալ ուզէ, նախ քերանգոցէր ընծայ մը կուտայ պատրիարքին -- քերանգացէրի հակառակը: Պոլսի դէպքին ետքը, եւ հալածանքին առաջ, փատիշահը Օսմանիէ ժապաւէնի շորը տուա... շորիկ պատրիարքին:
Բայց Օրմանեանը չի որոնցար. թէ ան քուրճի կտորը որով վեշապագուն կուրծք սագած է, հայրութեան վերակայ շուսար: Դոնէ Շէֆազաթի ժապաւէնը թոռնիկի շորկայ կըլլայ:
Սուլթանը հայրական հալածանքները կը շարունակէ, զնամներու մէջ կամ Անատոլիի կտրերը տատրկուն եւ թշուտ ընելով աշխատաւոր հայութիւնը:

Սքքազան, ծեր հսկայ գանգաւածին ու կուտ սրտին մէջ Սքոտոնքի ոչ արժիք ունիք ոչ տրիփք, քայց մտիկ քոքը. հրեղն լեզուններու պէտք չունիք ներշնչելու համար, չէ: Երբ փատիշահին երթար, օրմանական ծայնով կըսէր անոր. «Այս ժապաւէնները, օջարակէ կոստումները, ծծոնկետը, հալածանքները, օգուտ չունին: Հայ ազգը թշուտ է, կըբողքէ. դուն փատաբար կտորեցիր ան. ես իտպ չիմ կրնար հասկցնել ազգին յեղափոխականներուն, որոնք պահանջներ ունին արդար ու մարդասիրական և որոնց ասինք մէջ գնդկներ կան, լացի ու հո-

գեւարքի հեքի ծուլած»: Աւելցուր, «Իմ ազգս ու անոր յեղափոխականները, պարկեշտ քաղքցիներ են, խաղաղութեան ու կրքայրութեան համար հոգի տուր, ոչ շանը օջա կըսն, ոչ հաւունքի: Կատարէ անոնց պահանջը, արդարութիւն ցուցուր անոնց, դուն ալ կազատիս իրենք ալ...»

Ետքն պահանջի մը կըսու. կամ... էգան մը.
Ուղակի կըստ մ'ալ սուլթանին: Մենք մեր յոյք չենք կտրած, որովհետեւ դժոխքի շեմն չենք անցած, քայց կըր հարկ ըլլաւ անցնիլ, պինդ առաջ թիւրքեան կը հրմը... Փատիշահ, գուր են վատութիւնները, ար ու սարափները. Տնչումները ուղեքերու կը փոխուին, եւ ոճիքները անոյ վրէժնաբուրութեան: Չերը քան մերը պաթլիանն չէ: Քէրայի գնդակը քեզ ալ կը գանէ.

Et les gardes qui veillent aux barrières du Yildiz
N'en défendent pas les Sultans rouges.

Ու դեռ չենք արտասաներ Կատոնի վճիռը...

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐ Կ. ՊՈԼՍՈՒՆ

Կ. Պոլսի վերջին դէպքերի առթիւ ձերբակալուած բազմաթիւ հայերից կառավարութիւնը 10 հոգու մեզադրելով իբր այդ դէպքերի հեղինակ, 8-ին մահւան դատապարտեց, իսկ 2-ին անպարտ արձակեց:

Մահւան դատաւճռի լուրն սաանալուն պէս Դրոյակի խմբագրութիւնը Սեպտ. 6-ին հետեւեալ հեռագրով դիմեց եւրոպական մեծ պետութիւնների արտաքին գործոց նախարարներին--

«Թոքատի կոտորածների հեղինակները ներման արժանացած լինելով, վրդովեցուցիչ անարդարութիւն կը լինի թոյլ տալ մահով պատժել քաղաքական յանցանքների համար վերջերս դատապարտուած հայերին:

Խնդրում ենք Ձեր Վսեմութիւնից արգելք հանդիսանալ զուր արիւն թափելուն, որը միայն ներկայ կացութիւնը ծանրացնելու կը ծառայի»:

Չորս օր յետոյ, սեպտ. 10-ին, գերմանական Frankfurter Zeitung լրագրի մէջ կարգում ենք հետեւեալ հեռագիրը Կ. Պոլսից--

«Սուլթանը պատրաստ է ներել մահւան դատապարտուած հայերին, եթէ Ֆրանսիայի ու Անգլիայի դեսպանները չհարունակեն պահանջել Թոքատի կոտորածի համար մահւան դատապարտուած մահմեդականների վճռի կատարումը»:

Ա Ջ Դ

Տեղի անձկութեան պատճառով յաջորդ համարին մէջ կը հրատարակին ներատուութեան ցուցակները Կեդրոնական Սնտուկի, Խմբագրութեան, Տապար, Վիշապ, Վրէժ, Ռսկէհանք, Վասպուրականի և Աղբթանդրի կոմիտէներուն:

Խմբագրութեանս դիմել հետեւեալ հասցեով:
Rédaction du Droschak, Genève (Suisse)

"Droschak"

ORGANE
de la Fédération
Révolut. Arménienne.

ԴՐՈՇԱԿ

Adresse
Rédaction du "Droschak"
LIBR. BURE
GENÈVE (Suisse)

«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՁՆԱԿՑՈՒԹԵԱՆ» ՕՐԳԱՆ



Ե Գ Ի Պ Տ Ա Յ Ի
(ԱՐՏԱՇԷՍ Մ. ԴԵԻԵԱՆ)

1868 — 1897

Ա Ր Տ Ա Շ Ե Ս Մ Գ Ե Խ Ե Ա Ն

ԵՐԵՎԱՆԻ ԵՊԻՍԿՈՍՈՍ ԵՎ ԿԱՏԱՐԱՐՆԵՐԸ, ՀԱՅԿ, ՄՈՌՈՍԱՓՈՒ

(1868—1897)

— 0 —

Միջին, թիկնեղ եւ կորովի հասակ մը լայն ուսերու վըրայ գեղեցիկ գրուի մը առատ մազերով դարձարուն. խորոխ դէմք մը, որուն ժպիտն ու ծիծաղը անչափ յանկուցիչ, որուն վայրոյթի ու կատարութեան արտայայտութիւնը անարկու. խոշոր, դեղեցիկ, բոցավառ անջեր իրենց խորութեան մէջ խոհուն իմացականութիւն մը թաքցնող. — անա՛ արտաքինը այն անմուտց ընկերոջ, որ անջնջելի անուն մը կը թողու հայ յեղափոխական տարեգրութեան մէջ:

Հրացանը ձեռքը չմտաւ Եգիպտացին կուի դաշտին վըրայ. բախտը չկապեց իր անունը հերոսական դէպքի մը հետ. բայց իր կեանքը արդէն ամբողջ հերոսութիւն մը եղաւ, իր յեղափոխական 7 տարւան կեանքին ամէն մէկ ժամը, բառի բուն առումով, ծիւրեցաւ, մաշեցաւ իր պաշտամ գործին համար:

Շատ անձուկ են այս էջերը այդ անօրինակ գործունէութիւնը նկարագրելու համար. Պօլսի Դաշնակցական կաղամակերպութեան ամբողջական պատմութիւնն ընել հարկ պիտի ըլլար, այնքան սերտ հիւսուած է Եգիպտացիի կեանքը այդ ամբողջին հետ:

Ժողովուրդի տառապազորն ընդերքէն ելած՝ անոր ցաւերուն ո՛չ ակնատես, այլ մասնակից, մարդկային արժանապատուութեան ծայրագոյն աստիճան դարձապէս զգացումով մը օժտուած՝ ամէնէն կատարի թշնամիներէն մէկն եղաւ ինքը թիւրք բռնակալութեան:

Իր քաղցրէք «իւրածին» մակերբը տւած էին իր ընտանիքին. Արտաշէսը չգաւեց այդ անունին. իր գործունէութեան եօթը տարիները — առասպելներու սիրելի թիւ մը — բարի դեւերու երեք ձերմակ հանեցին. Արտաշէսը վրէժի մարմնացեալ դեւ մը եղաւ իր ազգին թշնամիներուն, դեւի մը ճարպիկութիւնն ու յանգզնութիւնը ունեցաւ, բայրի դեւ մը հանդիսացաւ իր ընկերներուն համար:

Յեղափոխական գործին համբալ մը չէր Արտաշէսը, երբ 92-ին վերջնապէս կը հաստատուէր Պօլիս. երկու տարի շարունակ գործած էր իր ճնշողական խումբերուն մէջ եւ փորձառութեան պաշարով մը կուգար սուլթաններու մայրաքաղաքը Դաշնակցութեան տեղական կազմակերպութեան տառջն քարերը դնելու:

Եթէ «անկարելին» շատերու համար պատրուակ մըն է նախաձեռնող ոգիի պակասը վարպուրելու, Եգիպտացիին համար յամառ, անվճար կուի նշանարանն եղաւ: Այդ բանը չլսեցաւ իր բերնէն. Իր գործնական խելքը, իր սուր դիտողութիւնը միշտ կրնար ելքի ձամբայ մը գտնալ առաջադրածին համեմու համար: Իրն յանձնուած գործ մը կրնային արդէն կատարուած կարելի էր համարել: Ընկերներու համոզումն էր այդ եւ չսխալեցան երբեք: Անաստան կամք մը, անվրդով պաղարիւնութիւն մը, կշռող քաջութիւն մը աւմէնէն վտանգաւոր ձեռնարկներու եւ պարագաներու մէջէն անվճար հանեց զինքը:

Կազմակերպութեան առաջին օրերուն երբ դեռ գործի բաժանում անհնար էր ուժերու սակաւութեան պատճառով, Եգիպտացին ամէն բան եղաւ:

Քարողի պէտք էր եւ Եգիպտացին եղաւ, հող ալ դնելով իր նկարագրին բաժինը: Տեսակ մը հոտառութիւն ունէր գտնելու անոնք, որոնցմէ գործի մարդիկ կրնար պատրաստել: Ուսուցիչներու հետ գործ չունէր, անոնք չէին կրնար զինքը հասկնալ, ինքն ալ անոնց պէտք չունէր: Ինքը հաւատարմ մտած էր այդ գործին մէջ՝ հաւատքի մարդիկ կը փնտռէր: Յանդգնօրէն նետուած էր այդ ձամբան եւ կը պահանջէր որ նոյնն ընէին եւ իր հաւատակիցները: Խօսելու ձիրքէն զուրկ չէր. իր տեւորութեան վայրկեաններուն մէջ — գործի մը կատարումէն անմիջապէս առաջ — Եգիպտացին իր սեփական քառերն ու դարձեւ ընկերն ունէր ընկերներուն հոգին կրակ ձգելու: Բայց երկար վիճաբանութիւններ «չանքարող» էին իրեն համար:

92-էն 97 ղէնքերու մեծագոյն մասը ինքը գնեց կամ փայտուց լրտեսներու թիւն տակէն. փոխադրեց, թաքստոցներ գտաւ: 95 Սեպ 18-ի շարժուն, երբ Դաշնակցութիւնն իր բոլոր արամագրելի ղէնքերը ցրելէ ետք, հարկ դատեց նորերն ունենալ, Եգիպտացին էր որ այդ տաղան պալի վայրկեաններուն գնեց զինավաճառներէն ռէվոլվէրներ, լրտեսներու աչքին առջեւ, եւ փոխադրեց Երրորդութեան եկեղեցին, արդէն պաշարուած ոստիկաններով Օգոստոս 14-էն հտք — աւելի մեծ խառութիւններու առեն — մտուկներով ուղմբեր փոխադրեց մէկ տեղէն միւսը, դարձեալ նոյն յաջողութեամբ:

Տէրօրական գործերու պատրաստումի եւ վարումի համար իրմէն աւելի ճարպիկը դժուար էր գտնել: Անգամ մը իր հետախուզումներն սկսելէն ետք՝ ալ զո՛ր իր ճանկերուն մէջն էր: Դաղտնի ոստիկանի մը նման կրնար հաշիւ տալ իր գոհին անցուցած կեանքի ամէն մէկ վայրկեանի մասին. գիտէր արդէն անոր սովորոյթները, անցած փողոցը ժամը: Սահաբեկիչները իր առաջնորդութեան տակ ստան էին յաջողելու. կ'առնէր ատոնք, կ'իյնար իր գոհին ետեւէն, կը սորվեցնէր («կարգը կատարելու») եղանակը, փախուստի ձամբաները, թաքստոցները, եւ երբ ապահով էր թէ («բաներն սղէկ գիտեն»), ինքը կուտար նշանը. . . Վարանու մը վայրկեան մը միայն անարեկիչին հոգին խողկէր թեբեւ. Եգիպտացիին հմայիչ, բայց խիտ նայուածքը անոր ձեռքին տէրն էր այդ միջոցին. . . Եգիպտացին հոն էր մինչեւ զոհն իյնար, մինչեւ տղաքը փախչէին. քառորդ մը հտքը դարձեալ հոն էր, զոհին մահը հաստատելու՝ հետաքրքիր անցորդի մը շքամ գիմակին տակ:

Եթէ գործադրութեան տրւած վճիռներու անվրէպ աջողանքին մէջ կը տեսնուի իր հրաշալի պաղարիւնութիւնը, այլ եւ այլ պատճառներով յետաձգուած գործերու ուսումնասիրութիւնը իվեր կը հանէ իր մտքին դարմանալի կորովը: Կը բաւէ յիշել Մարգարայանը ուղմբով սատկեցնելու գործը, որ Եգիպտացին ինքն առաջարկեց անձամբ գլուխ բերել 96-ի ռաճաղան 15-ին: Յատակագիրը եւ պատրաստութիւնները տեսնուած էին, երբ կեդ. Կոմիտէն հարկ դատեց վճիռը փոխել: Եկաւ ռաճաղանի այդ օրը եւ հրէջք անցաւ ճիշդ այն կէտերէն ուր պիտի պայթէին իր գլխուն Եգիպտացիին ուղմբերը. . .

Իր քովը ձերբակալուելու վախ չկար. ոստիկանութիւնը երբեք չլլցաւ ո՛ր եւ է ընկեր մը անոր ձեռքէն ճանկել առնել: Պահապան հրեշտակ մըն էր որ կ'առաջնորդէր վտանգաւոր ընկերոջը դէպի թաքստոցը — ուր ամիսներով կրնար մնալ — կամ իր ձեռքով Պօլսէն դուրս կը հանէր: Ծովը նոյնքան ընտանի էր իրեն, որքան ցամաքին փողոցները: Պօլիս մտնող կամ անկէ փախչող ընկերներուն մեծ մասը դեռ երկար ատեն անհուն խանդաղատանքով պիտի յիշեն Եգիպտացին, որ ցուրտին ու բուքին մէջ՝ չարագուշակ հաղը բերնին, իր մնաք բարովը չէր ըսեր մինչեւ ապահով ձեռքերու չյանձնէր զիրենք:

Չորսուկէն տարի ամբողջ գործեց Պօլսի մէջ, գտնեցաւ ամէնէն վտանգաւոր ձեռնարկներուն մէջ, փնտռեցաւ իր կեղծ անուններով, բայց ո՛չ ոստիկանները եւ ո՛չ ալ լրտեսները խորհեցան պահ մը կասկած ունենալ այդ մարդուն վըրայ, որ գրեթէ շարունակ իրենց աչքին առջեւն էր: Զինաւաճառները անգորայի Մուստաֆա կը ճանչային զինքը: Խանութիւնը հոյար դէվզէկ հայ կաթողիկ մըն էր, ուրիշներուն համար դարամանցի յոյն մը: Լրտեսներէն, ոստիկաններէն ոմանք իր ֆէտին ու հագուստին, քաղցածքին ու նայուածքին նայելով՝ զիրենք հակելու պաշտօն ունեցող բարձրագոյն լրտեսի մը տեղ գրած էին զինքը: Աւելի անմասնօրէն մայթացի սրկիպ մը կամ ղէֆայօնիպի աւազակ յոյներէն կը համարէին եւ կը զգուշանային մօտենալ:

Երեք անգամ ոստիկանութեան ճանկն ընկաւ. պատահական կերպով. երկու անգամին օձիքն ազատեց զարմանալի ճարպիկութեամբ, երրորդին՝ երկրէն դուրս հանեցաւ իր օտարական, այնքան վարպետութեամբ խաղաց այդ դերը: Իր բոլոր այդ մեծ յատկութիւններուն հետ համեմատ ալ էր. հազուադէպ արժանիք մը իր զիրքն ունեցող մէկու մը համար: Ընկերները կը սիրէին ու կը յարգէին զինքը, կերպովսէն հողի կուտար անոր վրան, գաղտնիք մը չունէր:

անկէ, բայց Եգիպտացին նոյն մարդը մնաց ինչ որ էր՝ գործի մարդը: Յաւակնութիւններ չունեցաւ, չպարծեցցաւ իր ըրածներով, գիտցաւ իր տեղը եւ շնորհակալութիւններ իր տեղը ճանչցան:

Յեղափոխական դպրոցի մը հայրն եղաւ ինքը. Պօլսի դաշնակցականներու մեծ մասը անոր աշակերտն եղան եւ ամէնէն փայլունը անոնց մէջ սիրելի դէմք մը Բարկէն Սիւնինն Բայց այդ անդադրում կեանքը, ձիւնի, սնձրեւի ու ցուրտի ատեն Պօլսի մէկ ծայրէն միւսը վազելը, ասոր հետ միացնելով իր ծայրայեղ ինստիտուցիաները, որով կը վերաբերէր հանրային դրամին իր առողջութիւնը քայքայեցին: Եգիպտացին թողալտէ բռնուեցաւ: Երբէք, սակայն, սրտունջի ձայն մը չլսուեցաւ իր բերնէն. հաղալով, սնքալով, արիւն թքնելով իր գործին գլուխն էր դարձեալ: Ընկերները հազիւ կարողացան 94-ի ձմեռը բռնի Եգիպտոս խրկել զինքը, քիչ մը կազդուրելու համար գէթ: Քանի մը ամիսէն նորէն երեւցաւ Պօլիս. գործ կ'ուզէր, իր ըսելով գործ չընէին էր որ պիտի մեռնէր զինքը. — «Գերեզմանիս մէջ հանգստանալու չա՛տ ժամանակ պիտի ունենամ», կը պատասխանէր իրեն եղած յորդորներուն: 96-ին ամառը իր ծննդավայրը խրկեցին զինքը գործի պատրուակի տակ՝ բայց իրապէս հանգիստ տալու համար: Յանկարծ ակնաճը կը հասնի օգոս. 14 ի պատրաստութիւններու շրջանը: Վայրկեան մը չի կորսնցներ, առանց անցազրի կը վազէ Պօլիս, Պանքի գրաւումէն 2 ժամ առաջ կը հասնի հոն եւ կը գտնէ իր ընկերները:

Ականատեսի մը պատմելով «կարծես Բրիտոս ինքն էր եկած իր աշակերտները յորդորելու»: Իր ուրախութիւնը անսահման էր, ուսմբերը կը համբուրէր, վերջապէս մօտ էր իր ուխտին կատարումը. Բայց բախտը ա՛լ երեսը դարձուցած էր անկէ. Եգիպտացին չուզեց մինակ թողնել 20 քիլոնոց ուսմբերը փոխադրող իր մէկ ընկերը, ընկերացաւ անոր, բայց մինչև հասան, պանքի դռներն ալ գոցած էին եւ ուսմբերը կը տեղային

Կատաղութեան ամբողջ օրը լացաւ խեղճը. Օգոս. 14 էն ետք վերջին վեց ամիսը հազազիւտ անձնիրութեան, ընկերսիրութեան եւ ինքնամոռացութեան օրինակը տւաւ: Նախկին եռանդով աշխատեցաւ այդ չա՛տ դժնդակ օրերուն մէջ, բայց առաջւան ուժը ա՛լ չկար. ծնկները կ'ըտտ, հիւժւած, իր վերջին ճիգերն էին ատնք. Բայց այդ ազնիւ հոգին օր մը չլացաւ բերանը հանգիստ խնդրելու: Պարտքի դաշտին վրայ որոշել էր մնալ մինչև իր վերջին շունչը.

Վերջին անգամ ընկերները դարձեալ Եգիպտոս խրկեցին զինքը. իր վիճակը հետզհետէ վատթարացաւ. զգաց Եգիպտացին որ ա՛լ անկարող էր որ եւ է օգուտ տալու, չուզեց ա՛լ բեռ մը ըլլալ ընկերներուն. եւ յիշեց իր մայրը՝ բայց աւա՛ղ ալ ու՛ էր.

Յունիս 1-ին բուրգերու դարեւոր հովանիին տակ հանգչեցաւ այդ վե՛հ ոգին, իր ամէնէն աւելի ատամ մահովը հիւանդութեան անկողնին մէջ:

Յեղափոխութիւնը պիտի պահէ իր այդ հարազատ դաւկին՝ փառաւոր տեղ մը իր պատմութեան էջերուն մէջ, իսկ իր ընկերները պիտի ունենան միշտ աղի արցունքի շիթեր անդուգական ընկերով մը անփառունակ մահը ողբալու. . . .

Կոստան

Վ Ե Ր Զ Ա Յ Ս Դ Ր Ո Ւ Թ Ե Ա Ն

Հայ ժողովրդի տղուկ անգամները, որոնք իրենց այնքան լաւ են զգում այս ընդհանուր աղէտի մէջ խոհեմութեան ու չափաւորութեան ասպեաները, որոնք «կամաց կամաց», «առանց արիւն թափելու» կամենում են երջանկացնել մեր ժողովուրդը, միացած մի շարք աւելի անկեղծ, բայց միամիտ մարդկանց հետ, որոնք չը-

ւարած կանգնել են պատմական ներկայ ըրողի վիթխարութեան առջև և չեն կարողանում նրա նշանակութիւնն ըմբռնել, պահանջում են մեզանից զսպել հայ յեղափոխութիւնը, սանձահարել մի ինչ որ հրաշքով մեր ժողովրդի տարրային ու ուժգին շարժումը:

Յանուն սիրոյ դէպի հայ ժողովուրդը, յանուն այդ ժողովրդի բարեկեցութեան և ապագայի՝ պահանջում են մեզանից չխախտել ներկայ statu quo-ն և թողնել որ փրկարար ժամանակը բուժի մեր ժողովրդի լայն բացած վէրքերը:

Statu quo . . . զաղբելի, ատելի խօսք:

Մի երկիր, ուր դադարել է արդիւնաբերական ամէն մի կեանք, ուր վայրենացած ու խոպան ընկած են լայնատարած, տարիներից իվեր ոսկի հասկերի կարօտ արտերը, ուր արհեստաւորի ժրջանն ու ճարպիկ ձեռք վաղուց արդէն չի կուռում ու կոպում, կարում ու հիւսում, մի երկիր՝ հարկւրաւոր ծխող դիւղ ու քաղաքներով և մի ժողովուրդ՝ քաղցի ու անլուր կամայականութեան ճիրանների տակ կորացած — ահա հայկական statu quo-ն . . . և յանուն սիրոյ դէպի հայ ժողովուրդը պահանջում են մեզանից, որ մենք չխախտենք այդ դրութիւնը. . . .

Որպիսի ծաղօ:

Թող statu quo-ի համար փաստաբանեն նրանք, որոնց կոչումն է պղտոր ջրի մէջ ձուկ որսալը. թող ներկայ դրութիւնը պահանջելու ճիգ թափեն հայ ժողովրդի կատաղի թշնամիները՝ կուշտ ու շահամոլ վարդապետը, կապալառուն և սեղանաւորը. թող ներկայ դրութեան համար դողալ պաշտօնեաների և ուրիշ օտարակերների արիւնարբու վոհմակը. ճահճի և բորբոսնած մթնոլորտի մէջ միայն կարող են դրանք բարգաւաճել և իրենց բախտաւոր ու հանգիստ զգալ: Ժողովրդի համար, որն այժմ՝ ո՛չ ուժ և ո՛չ էլ ցանկութիւն ունի այդ լիբբ օտարակերներին կերակրելու և դիրացնելու, — ինչպէս նա այդ անում էր երկար տարիների ընթացքում, — որի կրծքում, չնայած ծայրայեղ աղքատութեան, անվերջ տառապանքներին և հալածանքներին, դեռ չեն մարել հասարակական ուրիշ կեանքի, քաղաքական լաւ կազմակերպութեան կայծերը, յեղափոխականացած հայ ժողովրդի համար անսանելի է ներկայ դրութիւնը:

Մեր անվեհչեր ասպեաները, ինչպէս յայտնի է, սաստիկ վախենում են կոտորածներից և այժմ՝ շատ դժ են, որ երկրում «խաղաղութիւն» է տիրում. ժողովրդի բարձրաձայն հեկեկանքը և օգնութեան ճիչը էլ չեն անհանգստացնում և վրդովում նրանց անդորր կեանքը: Նրանց ինչ հոգն է, որ թիրք կառավարութիւնը խլել է մեզանից մի ժողովրդի գոյութեան համար ամենակարևոր պայմանները. նրանց ինչ հոգն է, որ առանց սրի ու դադանակի, առանց կախաղանների ճռճոցի և բանտերի խոնաւութեան էլ, սարսափեցուցիչ արագու-

Թեամբ նօսրանում են հայ ժողովրդի շարքերը, որ սեփական հայրենիքում աշխատելու իրաւունքից զուրկ գաղթում է հայ տղամարդը, այրիանում է հայ կինը, մերկ ու անօթի մեռնում են տանեակ հազար մանուկներ, նրանց ինչ հոգն է, որ Թըքական բռնակալութիւնը և օտարակերների անամօթ սնտեսութիւնը սպառնում են այլասեռելու մեր ժողովուրդը Թէ Փիղիքապէս և Թէ բարոյապէս՝ բանտերի, կախաղանների և սրի ճարակ դարձնելով նրա ամենաընտիր զաւակներին, նետելով նրան անծայր աղքատութեան և հիւանդութիւնների գիրկը: Այդ բոլորը ինչ նրանց հոգն է, միայն չը խախտի անիծեալ խաղաղութիւնը. . . .

Թող մեր ասպետները յանուն սիրոյ դէպի սեփական կաշին, յանուն իրենց և իրենց նմանների բարեկեցութեան դողան «խաղաղութեան» համար. մենք ատում ենք այդ խաղաղութիւնը և պիտի վերջ տանք նրան, ստեղծելով մի ուրիշ խաղաղութիւն, երբ հայ ժողովուրդը կարող է իր հայրենիքում պատուով ապրել, աշխատել և առաջագիծել:

Հարած հարածի ետեկից, մէկը միւսից աւելի աւերիչ և մահացու, պիտի հասցնենք Թիւրք պետութիւն անաւանող դժոխային մեքենային, մինչև որ կը մաշի նրա կեանքի Թելը, մինչև որ անկարելի կը դառնայ նրա կացութիւնը և statu quo ն ճռոցով ու տրաքոցով օդը կը ցնդի, տեղի տալով հասարակական և քաղաքական նոր կազմակերպութեան:

Հ Ա Յ Ո Ց Մ Ի Յ Ա Ղ Թ Ո Ւ Թ Ի Ի Ն Ը

(ՄԻ ՆՈՐՈՊԱՅՈՒ ՊԱՏՄԱԾ)

Օգոստոս 7-ին (ըստ եւր.) հայերը մի վճռական յաղթութիւն տարին իրենց ամենաչար հակառակորդի՝ օսմանեան կայսերական զօրքի հրամանատար և քիւրդ իշխան Շարաֆի դէմ: Սա ապրում էր ոչ հեռու պարսկական սահմանագլխից՝ Աղբակ դաւառում և պետն էր մարզիկցիների — Վանայ նահանգի այդ կողմերի քիւրդերից ամենավայրենի ցեղի: Շարաֆը և իր ցեղը, որոնք բնաջինջ եղած են հիմա, միայն անցեալ ամառ կոտորել էին մի հովտում Վանից Պարսկաստան փախչող 1,800 հայ: Այս քաջագործութեան իբր վարձ սուլթանը նւիրեց նրան մի Թանկագին սուր, որ հիմա հայերի ձեռքումն է գտնուում: Ես ինքս այդ տեսայ:

Վանում քաջաբար պաշտպանող այդ 800 հայերին քաղաքի անդիական հիւպատոսը և ուսական գործակալը՝ խորհուրդ էին տւել ինքնակամ քաղաքը Թողնել որից յետոյ կոտորածը իսկոյն պիտի դադարէր. նրանք ազատ պիտի կարողանային անցնել դէպի Պարսկաստան, և բաւական անմիտ գտնեցան, որ այդ խորհրդին հետևեցին: Մահու չափ յոգնած այդ մարդիկ, որ եօթն օր անընդհատ դիմադրել և այժմ մնացել էին առանց ուտեստի և պաշտպանութեան բաւական միջոցների — յոգնութիւնից և քնից ընկճած՝ մէկ մէկ

մորթեցան քիւրդերի ձեռքով: Հայոց մէջ բարենորոգչական երեք կուսակցութիւն կայ. յեղափոխական դրանց չէի կարող անաւանել — դրա մասին խնդիր չի կարող լինել — որովհետև այդ երեք կուսակցութիւնները ոչ Թէ պահանջում են մի անկախ հայ Թագաւորութիւն կամ դրա նման մի բան, այլ միայն Բերլինի դաշնագրութեան խոստացածի իրագործումը: Կ Պօլսի ֆրանսական դեսպանը իրաւամբ էր գրել իր կառավարութեան, Թէ Թիւրքերը բարենորոգչականներին յեղափոխական անունով էին գրոշմել, մինչդեռ այդպէս չէ: Այդ երեք կուսակցութիւնները կոչւում են Հնչակեան, Արմենական և Դաշնակցական. այս երրորդը ամենից զօրեղն է: Այդ ջարդից իվեր այդ երեք կուսակցութիւնները երբեմն երբեմն փոքր ջոկատներ էին ուղարկում Վան իրենց ազգակիցներին պաշտպանելու համար: Բնական է որ դրանով ոչ մի կարևոր հետևանքի չէին հասնում: Այդ պատճառով անցեալ ձմեռ վճռեցին մի մեծ գործի ձեռնարկել, որպէսզի հայկական խնդիրը դարձեալ մոռացութեան չտրուի Եւրոպայում. ուզում էին նաև քիւրդերին պատժել և սարսափ տալով՝ անդրագոյն ջարդերի առաջն առնել: Սկսան գինւել, կազմակերպւել և ռազմավորւել ճարել: Սկզբնական յատակագիծն էր յուսին արշաւել, որովհետև քիւրդերն այդ միջոցին դեռ հովիտներումն են և ոչ սարերում, հետևաբար աւելի դիւրաւ մատչելի են. և ուզում էին իսկոյն արշաւել քիւրդերի մէջ ամենից վայրենի Մարդիկ կոչւած ցեղի և նրա պետի՝ Շարաֆի վրայ: Բայց այլևայլ բաներ եկան խանգարեցին, այնպէս որ ստիպւեցան սպասելու, կացութիւնը վատթարացաւ դրանով: Պէտք էր նաև երեք Թշնամու դէմ պատրաստ լինել՝ պարսկական հողի քիւրդերի, օսմանեան քիւրդերի և օսմանեան պետական զօրքի դէմ: Սակայն բոլոր այդ խորհրդածութիւնները մէկ կողմ Թողին և գործի ձեռք զարկին: Զէին ուզում կուէ բռնել պարսկական քիւրդերի հետ, պարսիկ կառավարութիւնը չթշնամացնելու համար, ուստի ծայրայեղ զգուշութիւն էր հարկաւոր արշաւանքի ժամանակ. դրա համար էլ գիշերն ընտրեցին. երկու գիշերում յաջողութեամբ, բոլորովին գաղտնի պարսկական քիւրդերի գծով անցան օսմանեան հողը, առանց մէկից նշմարելու: Ցերեկը պահւում էին սարերում:

Արշաւախումբը կազմած էր 300 հոգուց. դրանց մէջ 25 ձիաւոր: Արշաւանքը կատարւում էր այն կարգով ու կանոնով, ինչպէս պրուսական զօրքի մէջ. ես անձամբ տեսայ: Զօրքը մեծ մասով բաղկացած էր բազում դըժընդակ փորձերից անցած հասակաւոր մարդկանցից: Մոայլ լուրջ դէպքեր, պողպատե կազմածքներ: Ես աւելի շատ վատ էի երևակայում այդ տարրերը: Տիրօլի ազատութեան դիւցազներին էին յիշեցնում՝ այդ մարդիկ իրենց լայնալանջ, ջղուտ և կարճ ու լիքը կազմածով: Շատերը նրանցից կոտորածների ժամանակ կորցրել էին կին, որդիք, եղբայրներ և ծնողք: Իսկոյն նկատւում էր, որ խնդիրը մի երեխայական, Թեթևամիտ խաղի մասին չէր, այլ լուրջ գործի: Արշաւանքը չսկսած ասուածային պաշտօններ կատարւեցան ուղղորդների համար և զինւորներին բացատրւեցան իրենց անելիքը: Ազգի համար, եկեղեցու համար, արդար գործի համար էին գնում նըրանք կուէ դաշտը: Մասնաւորապէս յուզիչ էր գիշերը մի մեծ պարտէզում բանակի համար կատարւած ժամերգութիւնը: Բանակի խորանի վրայ դրած էին Ս. Գիր-

քը, խաչ հրացան, դաշոյն, մի մեծ և շատ՝ փոքր դրօշակներ: Այդ ժամերդուծիւնը այսպէս էր կազմւած՝ քարոզ, հոգեհանգիստ անցեալ տարւայ 800 մորթւածների համար և ղինւորների երդումը: Ամէն մի ղինւոր մօտենում էր սեղանին և բարձրացնում միջամասն ու ցուցամատը: Երդմագիրն էր, «Յանուն Աստուծոյ և Հայրենիքի, ուխտում ենք և խոստանում, որ մենք, հայ կաթողիկոսներս, գնում ենք զոհելու մեր կեանքը մեր ժողովրդի արգար գործի համար: որ մենք չենք Լքանի և դաւաճանի մեր Հայրենիքին, մեր զէնքին, մեր դատին. որ կը հնազանդենք բոլոր հրամաններին և խիստ կարգապահութիւն կը պահենք:»

Երրորդ օրը առաւօտեան արդէն կարելի էր հեռադիտակով տեսնել թշնամու բանակը: Երջակայքը լրտեսելուց յետոյ ղինւորները հաւաքւեցան հայկական մի հին սրբատեղում: Երեկոյ էր, արևի մայր մտնելուց քիչ առաջ: Ամէնքն էլ չորեքցին և կարդացին apostolikum:

Երկու քահանայ կար զօրագունդի մէջ: Մէկը գտնուում էր դեռ լրտեսող ջոկատում, միւսը՝ ղինւած, խաչը աջ ձեռքին, քահանայական բեղորը գլխին — քահանայական միւս զգեստները չունէր — հաղորդում էր զօրագնդին: Աւելի լաւ հասկանալու համար պէտք է դիտել, որ հայ եկեղեցին գինին ու հացը առանձին չի բաշխում, ինչպէս անում են մեզ մօտ: Հացը դնում են գինու մէջ և ապա գինու մէջ թրջւած հացը բաշխուած: Այդ հացի մնացորդը պահում են հիւանդներ հաղորդելու համար: Այն հոգեւարքներին միայն — որոնք չեն կարող մասը կուլ տալ — թող է սրւում փոխանակ հացով հաղորդելու, ջրի մէջ դնել մասը և այդ ջրից խմացնել: Նոյնն արաւ այստեղ և քահանան, որովհետև, ասաց ինձ, սրանք էլ են մեռնողներ: Ամէնքն էլ խմեցին ոգևորութեամբ, հաւատարիմ՝ իրենց քրիստոնէական կրօնքին՝ իրենց հայրենիքի համար մեռնելու: Նախ հետևակ զօրքը խմեց, ապա հեծելագունդը: Ետտեղ կային նրանց մէջ, որ շատ տարիներից ի վեր չէին հաղորդուել: Հէնց նրանք էին աւելի մեծ ջերմեռանդութիւն ցոյց տալիս: Հաղորդող քահանան իսկապէս հայ ծէսի համաձայն, պէտք է առաջ ծունկ չորէր և մի ուրիշ քահանայի առջև խոստովանէր ու թողութիւն ըստանար: Բայց որովհետև միւս քահանան այնտեղ չէր, վերջում ծունկ չորեք նա, մեղայականը կարգաց հաւաքւած զօրքի առջև, թողութիւն ստացաւ նրանից և ինքն էլ հաղորդութիւն առաւ: Դրանից յետոյ հեծաւ իր ձին և Դաշնակցական Խաչը բացաւ, որ ամէնքն էլ տեսնեն. և բոլորի գէպը փայլեցաւ: Այդ Խաչի ծայրը մի նիզակ էր ներկայացնում, մէկ թււը՝ մուրճի ձևն ունէր, միւսը՝ բահի: Աջ ու ձախ կողմերից երկու ճառագայթներ կային, մէկը դաշոյնի և միւսը հրացանի ձևով: Խաչի մէջտեղում մի վահան կար, վրան գրւած՝ «Բերկինի դաշնադրութիւն, 61¹⁷ յօդւած:» Խաչը փայտի էր, վահանը՝ պղնձի, մնացած նշաններն էլ նոյնպէս մետաղից քանդակագործւած: Ծուղիչ մի տեսարան էր այդ ղինւած քահանայի բարձրացած աղում՝ լուսաշող վառւում էր խաչը՝ մայր մտնող արևի ճառագայթների տակ:

Ապա քահանան սկսաւ խօսել ձիու վրայից. «Միհնչև հիմա ձեզ հայրուկ, աւագակ էին կոչում, իսկ ես անւանում եմ ձեզ հայ բանակի անդրանկիլը: Ձեր կատարած ուխտը, ձեր տւած երդումը և բոլոր միւս բաները — առաջին անգամն է որ պատահում է մեր ժողո-

վըրդի պատմութեան մէջ: Թէ ի՞նչ ենք ուզում մենք, ուրիշ առիթներով բացատրւած է եղել ձեզ. աւելորդ է մէկ էլ կրկնել: Ձեր ուշադրութիւնը հրաւիրում եմ այն բանի վրայ, որ այսօր առաջին անգամն է որ բացւում ձեր աչքի առջև Դաշնակցական Խաչը: Նայեցէք արևմուտք. դուք տեսնում էք այնտեղ աւերակ սրբութիւններ և եկեղեցիներ, դուք տեսնում էք բռնի խլամաճած ձեր եղբայրներին: Նրանք էլ տեսնում են ձեզ ու լսում ղէնքերի շաչիւնը: Քանզև քաղաքներն էլ ամութալից կերպով պղծւած կոյսերն էլ ամայացած Հայրենիքն էլ նայում են ձեզ, ողջունում են ձեզ լի յոյսերով և նոր եռանդով ապագայի համար: Դուք կանգնած էք այնտեղ, ուր ձեր նահատակների ոսկորներն են թաղւած՝ անցեալ ժամանակայ հերոսների: Այսօրւայ ընկճւած ձեր եղբայրները և ապագայ սերունդները սպասում են ձեզ նից, որ դուք նրանց յոյսը պահէք: Ամեն, անօգ գառը զարհուրելի Ախշապի ձանկերից փրկելը — քրիստոնեայ, հօր Եւրօպայի սրբազան պարտակնութիւնն էր: Նա յայտարարեց և խոստացաւ մեզ փրկել, բայց երեսի վրայ ձգեց մեզ և Ախշապին բաց թողեց մեզ վրայ, որ մեզ ոսնակոտ անի: Հայրենիքի տխուր կացութիւնը և մի սուրբ պարտակնութիւն կանչել է ձեզ, և թշնամու դուռը բերել: Դուք քիչ էք հօր ուժի դէմ, հոգ չէ: Ձեր սակաւութիւնը թշնամուն սարսափելի կը լինի, որովհետև դուք սուրբ գաղափարով էք ղինւած: Ձեզ հետ է Ատուած և ձեր վրայ յոյս ունեն բոլոր երկիրների ազատամիտ մարդիկ: Դուք 300 հոգի էք, Յիշեցէք որ Հոռով շատ սկար էր Պերսեոս թագաւորի դէմ. բայց 300 հոգի Մուկիսոս Սկևոլայի հետ Հոռոմն ազատեցին: Դաւիթ արքան էլ 300 մարդ ունէր իր մօտ, — բայց ի՞նչ արդիւնքների հասաւ իր հայրենիքի նկատմամբ: 300 հոգի ունէր նաև Ղարաբաղի մեր Դաւիթ բէկը, որ 70,000 պարսիկ ու թիւրք յաղթեց: Դուք էլ միայն 300 հոգի էք և դուք էլ կը յաղթէք: Աստահ եմ, որ դուք կը յաջողէք Աստուծոյ օգնութիւնով և ձեր քաջութեան շնորհիւ: Ահա փայլում է Դաշնակցական Խաչը մայր մտնող արևի ճառագայթների տակ, ծածանւում են դրօշները, ղէնքերը շողշողում. և ձեր հոգիները բոցավառ են՝ ո՛վ քրիստոնէութեան և հայրենիքի դիւցազներ:»

Դրանից յետոյ բոլորը միասին սկսան երգել այն սաղմոսը, որ հայոց թագաւորը՝ Վարդան Մամիկոնեան և իր երէցը՝ Ղևոնդ, Ե. դարում սովոր էին երգել պարսիկների դէմ մղած իրենց կռիւների ժամանակ:

Դատես, ճէր, զայնտիկ, ոյք դատն զիս.
Մարտիր ընդ այնտիկ, ոյք մարանչին ընդ իս.
Առ զզէն եւ զասպար քո եւ արի օգնել իմ.
Համ զսուր քո ընդէմ հալածաց իմոց, արգել զնոսս,
Եւ ասա դու ցամծն իմ թէ իրկութիւն քո ես եմ:

Արևը մայր էր մտել: Քահանան դրօշը և խաչը ձեռին խմբի առաջն անցաւ և բանակը ճանապարհ ընկաւ: Հետևակ զօրքը առջևից, հեծելագունդը յետևից, Ետտով հասան մի սարի գագաթ, ուրտեղից կարելի էր թշնամու դիրքերին հասնել: Քիւրդերի սև վրանները նրանց առաջն էին: Միայն երկու սպիտակ վրան էին երևում: Ետտաքից և իր մերձաւորներին: Թշնամին շատ բազմութիւ էր և լաւ դիրք ունէր: Իր առաջն ունէր մի գետ — որի ափին էին զարկած վրանները — և յետևից՝ սարեր: Զօրքը — չպաշարւելու համար — լայն տարածութեան վրայ էր գնում: Տասը մարդ ղուկեցան եր-

էն բըռնեք բռնելու, ուրիշ տասը գիրք բռնեցին աւելի ցածր՝ թշնամու բանակին մօտիկ. իսկ բանակը առաջ խաղաց գէպի մի նեղ հովիտ, ուր սպասեցին. գեռ վաղ էր, իսկ յարձակումը առաւօտեան դէմ պիտի սկսէր: Վասնցուկ, ամենայն զգուշութիւնով և խորին լուսութեան մէջ յառաջ էին սողում, մինչև ամէնքն էլ դըրջի և խաչի հետ բանակատեղի մօտն հասան: Խստիւ արգելած էր ամէն անտեղի շարժում, և ամէն քան կատարեց յաջողութեամբ, զօրքի ընտիր կարգաւազհութեան և ճարպիկութեան շնորհիւ: Լուսացաւ վերջապէս, թշնամին զարթնեց և ճանաչեց հայերին: «Քէդայի», աղաղակեցին քիւրդերը և սկսան կուր պատրասուել: Ֆէդայի նշանակում է անձնագոհ. քիւրդերն այդպէս են անւանում հայ յեղափոխականներին: Քիւրդերը հաւարի կանչեցին: Հայ զօրավարն հրամայեց միախուռն արձակել հրացանները, սկսաւ կուր, մի յամառ կուր: Բայց հէնք քիւրդերի դիմադրութիւնն էր որ ոգևորում էր հայերին, այնպէս որ նրանք բարձրաձայն «հուռույթով» վրայ թափեցան վրաններին: Քահանան փաթաթեց իր խաչը, կապեց իր քամակին և ինքն էլ սկսաւ կուր: Մօտ երկու ժամայ կուրից յետոյ՝ հայոց յաղթութիւնը վճռւած էր: Վողպտել արգելած էր: Երեսայ կամ կին անպատուողին մահան պատիժ էր սպառնում: Միախուռն արձակած ժամանակ միայն մի քանի կին և երեխայ վերաւորեցան կամ սպանեցան: Մնացածները ազատ էին հեռանալու: Վրանները կրակի տրեցան: Բազմաթիւ ձի, ոչխար և տաւար կոտորեցան, որովհետև կենդանիները դեռ արօտատեղի չէին ուղարկւած, այլ վրանների մօտ էին: Թոյլ էր տրուում հրացաններն ու դաշոյնները հետները վերցնել: Բնականքար կուրն աւելի սաստիկ էր Շարաֆի երկու ըսպիտակ վրանների շուրջը, ուր, ինչպէս յետոյ իմացեցաւ, այցելութեան էին եկած մի տաճիկ հազարապետ և բաւական շատ ուրիշ սպաներ: Երբ այդ վրանները մըտան, Շարաֆին տեսան շապկանց՝ փամփուռնոցը բաց կրծքին վրայ՝ սպանած իր նստած տեղում: Թիւրք հազարապետը նմանապէս մեռած էր. գնդակը ձակատին էր դիպել: Երկու հայեր, որոնք Շարաֆին մօտիկուց էին ճանաչում, հաստատեցին նրա մահը: Հայոց ձեռքն ընկաւ նրա սուրը, պաշտօնական գլխարկը, ուսգօտին, այն հրոճարտակը, որով սուլթանը նրան հրամանատար էր կարգել և նրա շքանշանները՝ օսմանիէ և մէճիտիէ, Վուում չորս հայ միայն ընկան, այն ինչ քիւրդերի կողմից հարկւրներ: Քիչ մարդիկ միայն ազատեցին, այն էլ հեռաւոր վրաններից: Այդ ժամանակ մօտենում էին անթիւ քիւրդ հրոճարտակ, ինչպէս նաև օսմանեան կանոնաւոր զօրքի մի շոկատ, այնպէս որ հայերը ստիպւած էին նորից դիրք բռնել: Արդէն լոյս էր և տեսնում էր քիւրդերի ամէն կողմից շտապով գալը: Հեծեղախումբը մեծ քաջութիւնով պաշտպանում էր ու ծածկում նահանջը: Ընկան ուրիշ չորս հայ և եօթը վիրաւորեցին, բայց այնպէս որ դեռ կարող էին քայլել: Օրւայ մէջ միւս ծանր վիրաւորածներին օգնեցին ձիանների վրայ նստել և այդպիսով կարողացան հետները տանել: Հազարաւոր քիւրդեր շրջապատւած էին պահում հայերին, շատ էին արձակում, բայց քիչ էին դպցնում, այն ինչ հայերը էին շատերին սպանեցին և վիրաւորեցին: Այն տասն հայերը, որոնք շատ մօտ էին բանակատեղին, էլ չկարողացան նահանջել: Պաշարեցան և ծանր կացութեան

մէջ էին. երեքն ընկան, մնացած եօթը գիշերանց կըւււելով ճանապարհ բացին, անցան: Մնացած հայերը, որոնք լաւ ուղեցոյցներ ունէին, նոյնպէս գիշերով անցան քիւրդերի բազմութեան միջով, որովհետև պաշարի պակասութիւնից չէին կարող երկար մնալ իրենց դիրքերում: Նրանք ցրեցան լեռններում: Այսպէս էր ահա հայոց յաղթութիւնը Աղբակում: Վարելի է վիճել թէ այդ գործըն է իր հետեւները հայկական դատին օգտակար կը լինեն թէ չէ, մանաւանդ Եւրոպայի աչքում: Բայց մարդ հարկադրւած է ընդունելու — մի բան որ սիրում են դիտմամբ ուրանալ — թէ քաջ հայեր ևս կան: Այն նահանգի օսմ. հիւպատոսը, — ուր յաղթութիւնը տարւած էր, — մի խորամանկ աղէս, լուր է տարածել — թէ և ինքը չէ եղել գործի տեղում — որ իբր թէ հայերը սարսափելի անգթութիւնով վարւած են կանանց և երեխաների հետ: Շատ հաւանական է որ իր քիւրդերը յետոյ, դիակների վրայ ամէն տեսակ խժոճութիւններ գործած լինեն, հայերին վերագրելու համար: Այդ պատճառով ես այստեղ բացորոշ կերպով յայտարարում եմ, թէ այդ պնդումները սուտ են:

Ղալասար.

ՀԱՆՍ ՅԻՇԷԻ

* * *

Այս յօդուածը հրատարակւած է գերմանական Zukunft յայտնի շաբաթաթերթի 25 սեպտ. համարում: Հեղինակը Հանս Փիշեր-Տանրաձանթ գերմանացի ժամապարտորդն է, որ այդ մըջոցին գտնուում էր պարսկա-թիւրքական սահմանագլխի մօտ: Ծ. 70.

Ն Ա Մ Ա Կ Վ Ա Ն Է Ն

13/25 օգոստոս 97.

Ամբողջ Վասպուրականը կը ծիայ ու կ'օրորի մահաւան արհաւիրքներու մէջ: Ծագնապի մէջ է թիւրք կառավարութիւնը, տագնապի մէջ է և հայ ժողովուրդը: Սահմանագլխի Մեծ-Արշաւանքը և Բերկրի ընդհարումները ցնցեցին կառավարութիւնը: Փոքր-Ասիոյ խորերէն դէպի Վասպուրական առաջ կը շարժւին օսմանեան քոստտ զինուորները: Մէկ ըսպէէն միւսը նոր նոր փոփոխութիւններ կը կատարւին. մէկը պաշտօնանկ կ'ըլլայ, միւսը տեղը կ'անցնի, բայց և այնպէս կառավարութիւնը չի կրնար հանդարտիլ ու միամտիլ: Դաշնակցական քաջարի, անձնէր Ֆէդայիները երկրի խորը մտած են արդէն և իր քթին տակ խլրտումներ առաջ կը բերեն: Ատ շատ աղէկ գիտե գրուելը կորսնցուցած թիւրք կառավարութիւնը, ու չի համարձակիր ո՛ր և է խիստ միջոց գործ զնել զանոնք իր ձեռքն անցնելու համար: Աչքը պարսկական սահմանին յառած՝ սարսափահար կը սպասէ նոր փոթորիկներու և անդուր գիշեր ու ցերեկ, պատերազմի պատրաստութիւններ կը տեսնէ: Մարդկցիներու աշերթը չկայ այլևս, բնա ջինջ եղաւ իսպառ գազաններու այդ վոհմակը, որուն արիւնը կը պահանջէին հարիւրաւոր անմեղ զոհերու ուրականներն իրենց գերեզմաններէն: Շարաֆ պէյը շատ անգամ հրակէր կարդաց հայ յեղափոխականներուն օն առաջ արշաւելու, որպէսզի ինքը կարողանար իր ցեղին անպէտք հրացանները փոխանակել հայերու հրացաններով, որոնք շնորհքի մասին վաղուց լսած էր:

ՆԱՍԱԿ ՍՈՒՆԵՐԳԵՆ

9/21 մայիս 97.

Շարաֆը անցած տարւան անուշ երազներով կ'ապրէր. բայց իրականութիւնը շուտով եկաւ փարատելու այդ ցնորքները. Ֆէդայիի գնդակը տեսած չէր դեռ:

Ատորածի թւին մէջ չէ որ կը փնտռենք գործին մեծութիւնը: Գործը ինքնին մեծ է, իր տեսակին մէջ առաջինը և անոր համեմատ ալ ակնկալւածէն աւելի մեծ նշանակութիւն ունեցաւ:

Թիւրք կառավարութիւնը նախապէս ծանօթ ըլլալով հանդերձ արշաւանքին, չէր ուզեր կարևորութիւն անգամ տալ և քիւրդերուն թողած էր որ իրենք մաքրեն պէտք եղած հաշիւը արշաւողներուն հետ: Բայց գործը կատարեցաւ թէ չէ՝ կառավարութիւնը այնպէս սոսկալի կերպով իրար անցաւ, որ մինչև հիմա իսկ չի գիտեր ինչ ընելը. և իրարու ետևէ նոր ձևի հրացաններ, թնդանօթներ, հետևակ և հեծեալ հազարաւոր զինուորներ սահմանադրուելը կը լեցընէ:

Քաղաքը Այգեստանով միասին շլթայի մէջ առնւած է: Գիշերը մինչև լոյս կը պարտին ձիաւոր և հետևակ պահանջներ, որպէս թէ արգիլելու համար որ մարդներս չմտնէ: Յիմար կառավարութիւնը չհամոզեցաւ տակաւին որ ինքը անկարող է յեղափոխականի ձամբան կտրելու:

Իսկ մէկ ամիս առաջան դողահար հայ ժողովուրդը պիտի գլուխը բարձր բռնած, հպարտ հպարտ կ'ուզէ ցոյց տալ ամբողջ աշխարհին իր անձուկը զաւակներու հըրաշալի քաջագործութիւնները, և սրտի խորքէն դուրս կուտայ իր անսահման ուրախութեան և ոգևորութեան զգացումները: Ամէն ժամ, ամէն րոպէ, ան ալ թիւրք կառավարութեան նման կը սպասէ արշաւանքի ձայներ լսելու սահմանազխէն, բայց պայմանով որ յեղափոխականները քաղաքին չմտնան և իրենց անհանգստութեան պատճառ չբռնան: Թող հրաշքներ կատարելի հեռուն, և յաջողութեան մէջ ժողովուրդը հրճուի միայն: Ախ, ե՞րբ պիտի վերնան մեր մէջէն այս յիմար համոզումները, այս մեռելային անտարբերութիւնը, այս նպաստակի վախկոտութիւնը. երբ ամէն հայ Ֆէդայի պիտի դառնայ:

— 0 —
3/15 սեպտեմբեր.

Տիրող հանդարտութիւնը առերևոյթ է: Կառավարութիւնը մեր ետևէն ինկած է, մենք անոր ետևէն. իրար կը խաղցընենք: Չորս օր առաջ, օր ցերեկով, բազմաթիւ զինուորներ անակնկալ կերպով պաշարեցին Այգեստանի մէջ 10-15 տուն, խուզարկեցին, բայց բան մը չգտան: Ետքը քաղաքամէջն ալ խուզարկութիւններ կատարեցին, բայց ուզածնին չկրցան ձեռք բերել:

Մեր X-ի խումբը որ պատրաստուած էր դուրս գալու, խուզարկութեան երկրորդ իրիկուն քաղաքէն դուրս ելաւ և առաջին գիշերն իսկ ընդհարում ունեցաւ պատահական քիւրդերու հետ, որոնցմէ մէկը գլորելով անվնաս անցաւ դէպի X: Լուրը քաղաք հասնելուն պէս 50 հեծեալ զինուոր ձամբայ ելան, մինչև կուրի տեղը գացին և փոխանակ մեր կտրիճներու հետքը որոնելու, ամենայն քաջութիւնով ձերբակալեցին խեղճ Բերդակ գիւղացիներ և քաղաք բերին: Ու խնդիրը գոցեցաւ...

Երբ կը գրեմ այս տողերը, արհաւիրքը արդէն պատած է Սղեղդը, և չեմ գիտեր թէ այս նամակս ապահով ձեռքերու պիտի կարենամ յանձնել: Նամակս կիսատ մնայ թերևս և ես ալ խօգժութիւններու զոհ երթամ:

Հայը իր տանը փակւած, նստած ցուրտ գետնին վրայ, կը խորհի ու կը խորհի՝ թէ ի՞նչ պիտի ըլլայ իր վիճակը, ո՞ւր պիտի յանգի անգործութեան վերջը:

Սովը տարածած է արդէն իր ահարկու թևերը քաղաքիս վրան. թիւրքին սուրէն ճողոպրածը սովի՞ն բաժին պիտի ըլլայ...

Այդ օրհասական վայրկեաններու մէջ իբր փրկութեան հրեշտակներ երևցան երկու բողոքական միսիոնարներ, որոնք 10 օր առաջ Մերտինէն հոս եկան նպաստ բաշխելու, անխտիր հայ ու բողոքական կարօտեալներու:

Տասը օրւան մէջ արդէն բաւական դրամ բաշխած, բաւական արցունք սրբած, բաւական ընտանիքներ մահուան ձիրաններէն ազատած էին...

Բայց այդ բանը չէր կրնար գաղտնի մնալ երկար. թիւրք անօթի խուժանը արդէն իմացեր էր նպաստներուն բաշխելը ու ակռաները կը կըձտեր...

Այս առտու կանուխ՝ թիւրք ժանտարմ մը, Խալիլ Գըրաբէթէ անուն, կ'երթայ Խան-էլ-փաշա պանդոկը, ուր իջևանած էին երկու միսիոնարները. ոտքի հարևանով մը անոնց սենեակին դուռը կը կտորէ և ուժով վերը ձեռքին ներս կը խոյանայ: Միսիոնարները՝ յանկարծակիի կուգան: Խալիլ զնդակի հարևանով մը անոնցմէ մէկը գետին կը փռէ անկենդան, ապա միւսին վրայ կը յարձակի: Բայց սա կը դիմարէ ու բարձին տակէն ուժով վեր մը հանելով Խալիլին վրայ կ'արձակէ ծիշդ այն միջոցին, երբ Խալիլն ալ իր դանակը անոր սիրտը մխած էր...

Կառավարութիւնը շուտով կ'իմանայ պատահածը. խանը պաշարել ու դիակները դուրս հանել կուտայ. բայց չի մոռնար գրաւելու միսիոնարներուն սենեակը գտնուած 60 ոսկիի գումարը, որ աղքատներուն յատկացած էր:

Առտուան նոյն ժամուն ուրիշ դէպք մը տեղի կ'ունենար հայոց եկեղեցիին առջև:

Թիւրք խուժանը խոնկած էր հոն, և երեք արիւնարբուններու՝ Ապտալազ Մեսլէհի, Հաճի Եասին Զուրտէ ու Պէննէ (որմնագիր) Հաճի Ապտալազի գրգումով, որոշած էր զարնել հանդիպող հայերը ու կողոպտել. ինչպէս ըսիք, կը կարծէին թէ հայերը կրկին հարըստացած են նպաստները բաշխելէն ետք:

Այդ պահուն քաղաքին հայ քահանաներէն՝ Տ. Յովհաննէս ծանօթ վաթսուամեայ ծերունին, — որ Բասէլ-բուայէս (գեղեցիկ քահանայ) կը կուգէր իր փառահեղ՝ աչերը մօրուքին և փափուկ սպիտակ մորթին համար, — իր տունէն դուրս կ'ելլայ եկեղեցի երթալու: Եկեղեցին դուռը հասած չհասած՝ խուժանը վրան կը յարձակի և տեղն ու տեղը կը մորթէ ծերունին:

Իրարանցում մին է կըսկսի. ժանտարմները վրայ կը հասնին և կըստիպեն ամբողջ ցրելու: Խուժանը կը

կատրի և իր զայրոյթը կ'ուզէ թափել թրքացած հայ ժանտարմնեան վրայ, բայց սխալմամբ թիւրք ժանտարմ մը կրտսպաննէ: Այդ միջոցին — ուշ, ինչպէս միշտ — ընդհարումի վայրը կը հասնի հրամանատար փաշան գումարտակ մը հեռեակ զօրքով:

— «Ի՞նչ կ'ուզէք», կը հարցնէ փաշան պարագլուխներուն:

— «Վեափուրները պիտի ջարդենք», կը պատասխանեն:

— «Լաւ, անոնք, որ ջարդել կ'ուզեն, իրենց ստորագրութիւնով աղերսագիր մը թող տան ինձ, որ սուր թանին խրկեմ: Վառավարութենէն հրաման չունիմ, որ հայ ջարդէի»: (Ըսել է որ կոտորածին ատեն կառավարութիւնն էր հրաման տուողը):

Փաշան խկոյն կը հրամայէ երեք պարագլուխները իրենց զաւակներով մէկտեղ ձերբակալել ու բանտարկել և ամբոխն ալ ցրել:

Դէպքը, որ մեծ աղէտներու դուռ կընար բանալ, վերջացաւ այսպէսով: Բայց ատ վերջանալ չի նշանակեր, այլ յետաձգել, կրակը մոխիրով ծածկել փոքր հով մը . . . և ահա մոխիրը կը ցնդի և նոյն կրակը երևան կ'ելլայ աւելի բորբոքած քան երբեք . . .

Եւ դեռ ինչե՞ր տեղի կ'ունենան արդեօք Հայաստանի միւս անկիւններուն մէջ:

Իսկ դո՞ք, ազատ երկրի մէջ ապրող հայեր, ի՞նչ կ'ընէք արդեօք: Մի՞թէ այսչափ խեղճութիւն, անարգանք, բան մը չեն խօսիր ձեր սրտերուն: Ե՞րբ պիտի սթափուիք արդեօք. դեռ չհասկցա՞ք, թէ ի՞նչ է մեզ հարկաւոր: Նպաստի դրամն ալ փորձանք եղաւ ժողովուրդի զխուն, խուժանին ազահութիւնը ալ աւելի սրելով: Ինքնապաշտպանութեան միջոցներ չունինք. ԶԻՆՔ հարկաւոր է մեզ, ԶԻՆՔ, գթացէ՛ք, զէնք հասցուցէ՛ք թշուառ ժողովուրդին, քանի դեռ ուշ չէ . . .

Ն Ի Ի Ր Ա Տ Ի Ո Ի Թ Ի Ի Ն

ԽՍՐԱԳՐՈՒԹԵԱՆ մէջ ստացւած է.

Քովեթըրի քղ-ի Անձնէր խումբէն 32 1/2 շիլին.
Ռուչչուքէն՝ Հնգամեայ Արթին Սահակեան 5 ֆրանկ:
Սօֆիայէն՝ Մ. Ա.-ի ձեռամբ Խորհողը 5 ֆր.:

ՎՐԵԹ Վեդր. Կովտէն ստացած է.
1897 ապրիլ՝ Թուրանի «27 շիլիններ»-ի խ. 750 ղուան, «Գարուն» խ. 1250 ղու.: Յունիսին՝ «Աշրաֆի» խ. 4500 ղու., «Փունջ» խ. 500 ղու.: Համագումար 7000 ղուան:

ՎԻՍԱԳ քաղաքի Վեդր. Կովտէն ստացած է.
Երեք բարեկամներ 60 դահեկան, Ս. Եղիա 8 դհ., Մատթէոս 10 դհ.:

ՅԱԳԱՐ քղ-ի Վեդր. Կովտէն ստացած է
Օգոստոսի ամսավճարը. Սուրիչ շըջ. 55 դահեկան, Սուր 10 դհ., Զրվէժ շըջ. 27 դհ., Գեղջուկ շըջ. 20 դհ., Կըռուփ շըջ. 25 դհ., Մամիկոնեան շըջ. 25 դհ., Շանթի շըջ. 20 դհ., Սլաք շըջ. 20 դհ., Վրէժ Կովտէ 70 դհ.:

ԱՂԵՍԱՆԴՐԻՈՅ Կովտէն ստացած է.
Բարկէն Սիւնիի իւղաներկ պատկեր մը (նւիրեց Արամ) վիճակահանութեան դրւած, հասոյթ 585 դահեկան: Տատուր 5 դհ., Լու 5 դհ., Լու 5 դհ., Յ. Ղազ. 8 դհ., Լու 8 դհ., Լու 8 դհ., Արմ. Վարդ 10 դհ.,

Լու 10 դհ., Լու 10 դհ., Յ. Մուղ. 10 դհ., Լու 10 դհ., Լու 10 դհ., Մըկը. 10 դհ., Լու 10 դհ., Լու 10 դհ., Գ. Է. 5 դհ., Լու 5 դհ., Հայ. Երիտ. Գանձանակէն 27 դհ., Լու 63 դհ., Լու 46 դհ., Լու 17 դհ. 20 փարա, Լու 40 դհ., Լու 29 դհ., Լու 43 դհ. 20 փր. Լու 65 դհ., Գիւղէլ 10 դհ. Լու 10 դհ. Լու 10 դհ., Ա. Տ. Յար. 20 դհ., Լու 20 դհ., Ս. 2.-ից 5 դհ., Քաջ Մ.-ից 5 դհ. Լու 5 դհ., Յուրակ 100 դհ., Յ. Ազիլ 20 դհ., Բուրգ Խումբ 25 դհ. Լու 25 դհ., Տրոյեան 5 դհ., Խորենացի 10 դհ., Առիւծ 12 դհ., Հայ Գրիգորեան 20 դհ., Սարգիս 5 դհ., Ս. 2.-ից 5 դհ., Միութիւնը փրկութիւն է 20 դհ., Կօջան բէյ 30 դհ., Տիկ. Մայր Հայաստան 10 դհ., Տիկ. Շուշանիկ 10 դհ., Պօլսեցի 20 դհ., Սրտոս 10 դհ., Յոյս 10 դհ., Գեափուր Օղլու 20 դհ., Մեղու 30 դհ., Էր. Դերո 10 դհ., Շ. Գ. 20 դհ., Մ. Ազիլ 5 դհ., Ոմ 10 դհ., Ա. Հ. 5 դհ., Իցաիթամա 5 դհ.:

ՈՍԿԵՅԱՆՅՈՒ Կովտէն ստացած է.
Կապար 10 օսմ. ոսկի, Շուշէճի 40 օսմ. ոս., Անկեղծ Հայրենասէր 35 օսմ. ոս., Բարեսիրտ 10 օսմ. ոս., Ռուբինեան խ. 25 դահեկան, Անդրանիկ խ. 15 դհ., Ռոտում խ. 15 դհ., Ռոսորդաց խ. 30 դհ., Ասող խ. 32 դհ., Մըկըրտո՝ համակրող անհատ 15 դհ., Լապտեր 5 դհ.:

ՆԱԽԱՅԱՆՔԻՍՏԻ Կովտէն ստացած է.
Կլորիկէն՝ Պաղղայեան 5 ոււրլի, Արթուն խ. 7 ու. Զրաշէնի «Անահիտ» Մասնաձիւղ 1 ու., Աղասի և Արուսեակ 1 ու., Ագապի եգիպտական 1 «սանդուխի». Երեք խաչեր 3 ու., Դիւրագրգիւ 15 ու., Միգրար 1 ու., Արծիւ 30 ու., Աւարայր քղ-էն Գ.-ի ձեռքով՝ Սեգրակ 10 ու., Վաղարշ 10 ու., Երեմի 5 ու., Դաւիթ 10 ու., Երման 1 ու., Խեղճ 20 կոպէկ. Յարութիւն 3 ու., Սարգիս 10 ու., Ալեքսի 2 ու., Խարայէլ 10 ու., Ծաղիկ 3 ու., Սիմէօն 10 ու., Արգար 5 ոււրլի:

ՍԱԿԵԹՈՆ Կովտէն ստացած է.
Արևելեան խ-էն 66 լև և 90 սանթիմ (Յունիսի և օգոստոսի ամսավճար):

№ 9-ի մէջ հրատարակւած Հէվոհիլի (Հս. Ամերիկա) հանգանակութեան ցուցակի շիլլինկները դուրս պէտք է կարգաւ:

№ 11-ի-մէջ Տապարի Կուուփ շըջ. 30 դհ., ուղեղի 40 դհ.:

Աթէնքի Combat յեղափոխական թերթին հայագի պ. խմբագիրը կը խնդրէ մեզմէ յայտարարել թէ յոյն կառավարութիւնը արգելած է թերթին հրատարակումը և 10 րդ թիւը դրւած: Մտագիր է հրատարակութիւնը շարունակել ժընկի մէջ:

Խմբագրութեանս դիմել հետևեալ հասցեով՝
Rédaction du Droschak, Genève (Suisse)